


Կենարի  
տարբանիկ



ԿԴՆՀԱ  
1920

2003

2011

1908 ՄԱՅԵՆՈՅՈՐ

ԳՐԵՑ

ԹԻՒ 1

ROLLON SC ԺԵՐՎԱԼ

# ԿԵՍԱՐԻ ՏԱՐՓՈՒՅԻՆ

Կ Ա Մ

ԵՐԴՄՆԱԴՐՈՒԺ ՔՐՄՈՒՅԻՆ



27388-ԱՀ

Օրուան նորու թիվը

Հրապարակ եղան ԱՐՄԵՆ ԱՓԲԵՆ, Առաջայուն  
ձեմքը մենական կողապետը Գին 10 գր.

Կեդրանական հակոր Արքահամասն, Պատր Ալի  
Ճաշտեսի, Մեծի Ե. խան: Կր գունդի բայր զրադա-  
խն ներու մօ:

Ամենամաս կարգացուած

Ամեն լեզուական բարգմանուած

Ժամանակի գրեր

1. Եփ Քարթիր 1—5 Հրապարակ ելած է, զին 15 գր.

2. Եաթ Փինքերթիր 1—12 Հրապարակ ելած է, զին 7 գր.

Այս շարաթ ամէն կողմ գնատուի

3. Անդեմացի հոչակաւոր գաղանսի ոսովկան Շերի ՈՒ  
ՀՈԼՄՈՒ նոր արկածներու Ա. Դիրքը, Կարմիր մարդոց  
ընկերակցութիւնը:

4. Արուն Լիւրէնի Յ. համարը գալ շարթու: Կեդրա-  
նական հակոր Արքահամասն, Պատր Ալի Ճաշտեսի,  
Քէշիս էֆ. խան:



6357-54

ԴՈՒՆ ՏԸ ԺԵՐՎԱՆ

84  
4-60 ան

# ԿԵՍԱՐԻ ՏԱՐՓՈՒՔԻՆ

Կ Ա Մ

ԵՐՂՄՆԱԴՐՈՒԺ ՔՐՄՈՒՔԻՆ

ԹԱՐԳԱ. ՀԱՐՑՈՒԿ



Պ Ա Լ Ի Պ Ա

Տպագր. «ՇԵՐԻՑ» — 1920

ԳԼՈՒԽ Ա.

Նուիրական Մղամուրձը

Արշալոյսը դեռ նոր ծագած է, և իր քունէն յամ-  
րօրէն կ'արթննայ կազնիներու հնաւուրց անտառը, որ  
մռալլ ու խորհրդաւոր, Արգէնի երկրին մէջ գտնուող  
ժէրկօվիի զոներէն սկսեալ կը տարածուի մինչև հե-  
ռուն, Էլապէրի լոփի ափերէն անդին. նուիրական ու  
անաւոր անտառն է ան, ուր ամենէն քաջասիրտ մար-  
դին իսկ կը թափառին դողահար:

Ճիւղերը կը շարժին, թուչունները կ'երգեն, բարի  
հիցուհիներուն նուիրուած առուակները և ակերը կը  
շոսին զուարժ մրմունջով մը, ու պտերներուն տակ կը  
տուի գարշելի սողուններու և կենդանիներու սողու-  
կումը:

Արեւը կը ծագի:

Եւ ահա՛, կալլիական հին բերդաքաղաքին դոները  
կը բացուին, և ամբոխը յամբ ու երկիւղած, կ'ուղղուի  
դէպի նուիրական բացասանը, ուր տարեկան խոր-  
հուրդը պիտի կատարուի:

Կեղասական քրմապետը կը յառաջանայ, կտաւէ  
ճերմակ զգեստով, զլու նը սաղարթներով պասկաղար-  
դուած, ու իր սպիտակ պատմուձանին վրայ՝ պատկա-  
սելի ծերունիին ձիւնաթոյը մօրուքը աւելի վառ ցողք  
մը կ'արձակէ: Ծերունիին շուրջը հոծ խումբ մը կը կազ-  
մեն քուրմերը և քրմուհիները. էն առջեւէն կ'ընթա-  
սան քրմուհիները սեղմ շարքերով ու դողդոջուն.  
անոնք յուղուած են այդ օրը, որովհետև ասպետնե-  
րու, զինուորներու և ժողովուրդին կողմէ պիտի տես-  
նուէին:

Յետոյ կուղան գիտուն քուրմերը, ձեռքերնին անհնալով կաղնիէ գաւազանը. աւելի հեռուն՝ կեղամական բանաստեղծները կը դաշնաւորեն իրենց քնարը, որ հիւսիսային եղջերուի երկու եղջիւրներէն շինուած է:

Ժէրկօվիի բնակիչները բացասանը կ'ելեն յամագայլ և կրօնական յուղումով լցուած, զոր ամէն կ'այլ լիացիի սրտին մէջ կարթնցնէ նուիրական ծէսերու յատարումը. մօտակայ բազմաթիւ ցեղեր միացած են ու տարագներու փոքր զանազանութեամբ մը կը ճանցուին Նիթօպրիժները, Քամարւրմները, Հէլլիլամերը, Ռութէնները և Կապալները: Նոյնիսկ աւելի հեռուները բնակող կարդ մը ցեղեր ներկայացուցիչ որու կած են, ինչպէս Սէքուանները՝ ոչխարի կաթէն առելի ներմակ մորթով, Էտիւնները՝ խարտեաշ երկար մօր բուգով, խաղաղաբարոյ Պիթիւրիժները՝ դաշտագետնէն եկած ու վայրագ Ալլօպրօժները՝ իրենց դերբուկ ինուներէն վար իջած :

Արգուզարդի կամ հագուստ կապուստի մէջ նշմարուած անսովոր մանրամասնութիւն մը բաւական կ'ըլլոր ցեղին ծաղրասէր ու յամականշական խանդը երեւան հանելու. հեղնական խօսքեր կը խաչաձեւեն զիրար ու զուարթ պատասխաններ կը յաջորդեն խսկոյն: Ու լոյն ծիծագը կը Փթթի գէմքերուն վրայ, և հնչել զուարթութիւնը մերթ կը ծածէ ծիսակատարներուն երգացարդարութիւնը:

Սակայն տագնապալից օրեր էին. Կալիս իր կորսուեան այլքան մօտիկ չէր զանուած երբեք, հռոմեական գունզերը արդէն իսկ մօտերը կը գտնուին. զէշ լուրեր հասած են Հիւսիսի երկիրներէն: Կեսար, այդ գարշելի ու ատելի Հռոմէացին, պարտութեան մասնաւ է Պելմերը, Քարնիւժները և Բիթօնները. Լիկէր զետէն անդին գանուզութիւնների համար հարկադրուած

առ գլուխ ծռելու հումէական լուծին տակ. յաղթաւակնը արագօրէն կը յառաջանայ, միշտ սպառնալով... ձակատամարտ մը մօտալուտ է...:

Բայց սիրուերը յուսալից են. Թարան՝ շանթակիր ստուածը, Թարան՝ սոսկալի թակով աստուածը, չի կրնար երեսի վրայ ձգել իր զաւակները, Արվէրնի հաստացեալտերը:

Քրմապեար քիչ յետոյ ի պատիւ այդ աստուծոյն է որ սոկիէ մանդաղովը պիտի կարէ օրհնուած մղաւէ ու ոսկիէ արագութիւններ պիտի ըլլան, մուրծը, և վաղը զոհարերութիւններ պիտի ըլլան, որպէսպի այդ աստուածը օգնութեան համնի:

Այս ինչո՞ւ Արվէրնի բնակիչները այսօր այնքան քրաղմաթիւ են, անա ինչո՞ւ իրենց դաշնակիցները, զիրագայի եղբայրները վազած եկած են Տիվոնայէն, Պիտակից եղբայրները, Ավարիքումէն, այդ սուրբ օրուան մէջ իրարագիւն, միանալու համար:

Բայց արարողութիւնը կը սկսի... քրմապեար, Ափարէքս, որ անգրծովեայ երկիրներէն Արվէրնի լեռները կորէքս, թարանի, Թէօթաթէսի և բարի գիցութիւններուն եկած է, թարանի, բարի գիցութիւններուն խորհուրդները ուսուցանելու համար, հիմա բարձրացած է նուիրական անտառին ամենէն հնաւուրց և ամենէն պատկանելի կաղնիին վրայ. իր սոկիէ մանդաղը կարած է մղամուրծի ձիւզ մը, որ երկար ատենէ ի վեր ընտրըւած էր իրը արմենէն գեղեցիկը, թաւը ու ծաղկաւէար. ծառին տակ, մանկամարդ քրմուհները կերկարեն իրենց եղբեւանագոյն ըրջազգեստին փէշերը, ընդունելու համար խորհրդանշական փթթումը, իրը գրաւական երջանկութեան և աստուածային պաշտպանութեան:

Քրմապեար կը կանչէ.

— Երօնին....:

Ու քրմուհներուն էն ծաղկատին, էն սիրունը զատուած է իր քայլերէն, տժգոյն և նուազուն գէմքով, անուած

չուշտ ազգուած այն ահարկու պատիւէն, որ իրեն վիճակած էր. իր քօղին կերպասը, ճերմակ ծաղկելողովի ձեւով, դողդոցունց մատներուն մէջ կերերայ՝ հովուն ենթակայ կարապի մը աղուամաղին պէս . . . :

Սրբագործող շարժուձեւով մը, քրմապեար վար կը ձեւ գարաւոր կաղնիէն բրցուցած խորհրդանշական սատը :

Սոսկում. անձկութեան ու ցաւի ճիչ մը կը պոռիւ կայ անտառին խորհրդաւոր լուութեան մէջ: Էրօնին դանդաղած է յանկարծ . . . ահուելի տանջանք մը կարծես կը բզբատէ իր կողերը զոր կը ճնշէ իր կծկուած ձեռքերով: Էրօնին պտերին վրայ կիյնայ նոււազած, մինչեւ մզամուրծին ճիւղը, այն թանկագին տւանդը զոր պարտէր զերծ պահել ամէն պիղծ շփումէ, գետին կ'իյնայ ջախջախուած . . . :

— Վայ . . . երից վայ մեղի, կը գուայ քրմապեամին եղերական ձայնը :

Այդ շարաշուք գուշակութեան վկայ եղողները սարսափունակ արձագանգով մը կը կրկնեն.

— Վայ . . . երից վայ մեղի . . . :

Հիմա բացարձակ լուութիւն մը, անձկութեամբ, յուսահատութեամբ և ահարեկումով ծանրաբեռնուած լուութիւն մը կը ճնշէ քուրմերու, դիտնական քուրմերու, բանաստեղծներու, ուազմիկներու, ասպետներու և ամբոխին վայրահակ ու մտահոգ ծակատներուն վրայ:

Նուիրական մզամուրծը զետին ինկած է, նուիրական մզամուրծը գետնին հետ պիղծ շփում մը ունեցած է, ան որ կաղնիներուն կատարը կաճի, բաց կապուտակին մէջ. ան որ երից սուրբ ըլլալուն, պէտք չունի սննդասու բուսահողի, որպէսզի ծլի ու ծաղկի, հիմա գետնաքարը և նեխող բաներէ պղծուած է:

Ուրեմն թարան իր վայրագ ու բարկածայթ նայ-

ւածքը ալ ևս չուղե՞ք իր ընարեալ ժողովուրդին: Թաւան կալլիացիներուն պաշտպանը չէ ալ ևս: Ժէրկօվին և իր հաւատարիմ Սրվէրնցիները պիտի յանձնէ այն գիշափանն զառմայեցին, որ չըջակաները կը թափառի:

Սակայն քրմապեար կաղնիէն վար իջած է. հակառակ դեփ գեղին կարած ըլլալուն, իր արիութիւնը կը պահէ, սպառնացող աղէտաներուն առաջքը առնելու համար, սովորեալ տեղեակ է զաղտնիքներուն, իրերու խորը թափանցած է և բնաւ չուղեր որ թարան երես գարձնէ իրեն:

Այդ աղետալի արկածը պատահած է, սուրբ ունուիրական տունը գետնի զագրութեանց միջև պըղծուած է անոր համար որ այս սոսկալի սրբապղծութեան ակամաց հեղինակը թերացած է իր է՞ն էական և ևն հրամայական պարտականութիւններուն մէջ. այս՝ սունական գիրերը (խորհրդաւոր գիրեր) կը յայտնեն այդ բանը ու անոնք չեն ստեր բնաւ. «մզամուրծին ձեռք զայցնելու են բոլորովին անբիծ եղող կոյս ձեռքը. երբ մզամուրծը չուղե դպիի քրմուհին քօղին, կը նշանակէ թէ քրմուհին արատ մը ունի և արժանի չէ այդ պատիւին. անմահ աստուածներուն կողմէ հաստատուած բացարձակ օրէնքը աս է . . . ».

Հետեւաբար էրօնին յանցաւոր է . . . :

Մնաց որ, քրմապեար ընդհուպ համոզում պիտի գողացնէ այդ մասին:

Սիկօրէքս սոսկալի ու վայրագ դէմք մը առած, քայլ մը կը յառաջանայ դէպի իր հաւատացեալները, ու ձեռքը լայնօրէն տարածած, կը հրամայէ այնպիսի տիրապետող ձայնով մը, որ աղդու և ուժգին մնացած է, հակառակ տարիքին:

— Հեռացէ՞ք:

Փողովուրդը, ուազմիկները, ասպետները, պետերը,

քնարերգակ բանաստեղծները և կաղնենիէ իրենց գաւազանովը ճաշցուող գիտուն քուրմերը յարգալից կերպով ետ կը քաշուին մինչեւ նուիրական բացասաւանին սահմանները։

Սիկորէքս այդ անհուն շրջանակին մէջ առանձին, մամուններուն և պտերներուն միջեւ անկենդան փըռուած քրմուհին մօտենալով էբօնինը կը սթափեցնէ այսպիսի. կախարդական խօսքերով և դիւժական բառներով, որոնց գաղտնիքը էն աղդեցիկ ու գիտուն քուրմերէն աւելի ինք գիտէ։

Էբօնին ոտքի կանգնած է, տժոյն ու դողդոջուն, իր պատասնքին մէջ փաթթուած մեռելէն աւելի գունաթափ. Սիկորէքս իր երկայն ու չոր ձեռքը էբօնիի ու սին վրայ զնելով կ'ըսէ։

— Էբօնին... էբօնին... ոռունական դիրերը չե՞ն ստեր բնաւ, ու ոչ մէկ բան կարող է աստուածներու կամքը նուաճել...: Մղամուրձը դողդոջուն ձեռքերէդ սպրդած է անոր համար որ այլեւս արժանի չե՞ն անոր զարդած է անոր համար որ այլեւս արժանի չե՞ն առաջ պիտի բերէր...: Թարանի աղջիկ, ուխտիդ մէջ թերացած ես, երդումիդ գէմ դրժած ես...:

— Տէ՛ր... հառաջեց էբօնին խելայեղ։

— Մի՛ ուշանար անհրաժեշտ խօստովանութիւնը ընելու...:

— Կը վախնամ...:

— Թարան գիտէ քու գործած յանցանքդ... ինչո՞ւ կը ջանաս ծածկել զայն...: Զե՞ս գիտեր որ գաման ովկէ անսովին ալիքներէն ծեծուած կղզիներուն մէջ վերահասու եղած եմ այն մթին գաղանիքներուն, որոնց չնորհիւ կարելի է կարդալ մինչեւ իսկ սրտերուն խորը...:

— Հա՛յր... հա՛յր...:

— Խօստովանէ՛ ոճիրդ, կը կրկնէր խօստարարոյ քրմապիտը։

Էբօնին, պարտուած, գլուխը ծոեց, և այնքան դողդոջուն ձայնով մը խօսեցաւ որ Սիկորէքս հազիւկրցաւ լոել գունատ շրթունքներէն արտարերուած խօսքերը։

— Ներեցէ՛ք, հայր: Ներեցէ՛ք, որովհետեւ մեզանչած եմ...: Քարնան մէջ էինք... ձառերը զիս նոր կանչցած, իրենց առաջին տերեւները կը հագնէին... նուիրական ակնաղբիւրը աւելի հեշտ կը դգչէր, ուր գացած էի իմ մարմինս մաքրագործելու քաւութեան զով ջուրին մէջ. խնկաբոյր չունչեր կ'անցնէին նորափթիթ սազարթներուն մէջէն, ու հեշտանկրով, սիրով առցուն օդ մը կը ծփար նուիրական բացասաւաններուն մէջ...: Այդ վրդովիչ ժամուն ինչո՞ւ հանգիպիցաց հարաւէն եկած այն օտարականներէն մէկուն, որ ուներ մուխ մորթի, բոցավառ աչքեր, ամուր սիրտ և յանդուն խօսքեր...: Հարսանեկան արշալոյս մըն էր... մնցորդը երիտասարդ էր, պերձախօս ու շատ զեղեցիկ...: Մոռնալով իր երդումները, քրմուհին խելակորոյս եղաւ, կոյսր տկարացաւ...: Օհ, ինքինքոս եմ արդարացներ. բնաւ: Ոչ ոք ինձի չափ գիտարից չէ իմ անպատուութեանս: Աւազ, ամէն ինչ չի սպասաեր միթէ խօլ պատրանքներուս քայլայումն...: Մարդը մեկնեցաւ այնպէս, ինչպէս որ եկած էր, առանց իր անունը յայտնելու այդ աղետալի օրէն ի վեր, նորուումի այդ բոպէէն ի վեր, կողերս կը սարսուան խօսալուտ մայրութեամբ մը, ու անձկութեամբ, երկիւզով կը քաշկրտեմ իսկճի խայթը յանցանքի մը, որուն համար կը զգամ թէ ներում չկայ բնաւ։

Քրմապիտը վայրագ ու զարհուրելի դէմքով մը կանգնած, գոչեց։

— Վա՛յ, երիցս վա՛յ ֆեզ, պիտծ ու երդմազգրուժ աղջիկ...: Վա՛յ, երիցս վա՛յ քեզի. թո՛ղ թուրան ու

Թէօթաթէս իրենց կրկին զայրոյթին ծանրութիւնը իսկոյն իջեցնեն քու վրադ . . . :

Եետոյ ամբոխին դառնալով ըստ . . .

— Մօսեցէ՛ք ամէնքդ ալ , մտիկ ըրէ՛ք ու խորհեցէ՛ք : Էրօնին թերացած է իր երդումին մէջ . . . : Էրօնին բարի զիցուհիներուն հանելի կոյսո չէ այլեւս . . . : Էրօնին մահուան արժանի է . . . և ես անարդ մահուան մը կը դատապարտեմ զայն . . . : Վարը , հին քարասեղսնի վէմին վրայ , որ ծարաւի է մատնիչներու և սրբասփողերու արիւնին , Էրօնին ալիտի զոհուի . . . : Իցիւ թէ այդ անարժան զոհին ընծայաբերութիւնը հանդարահնէ Էրօնիի կողմէ թշնամուած ժարանի արդար զայրոյթը . . . աս է հրամանս . . . :

Խսկոյն երկարաժեւ աղաղակ մը ցնցեց ամրոխը . Կոյսերը իրենց ներմակ պատմուածնով ծածկեցին գէմքերնին , զիտուն քուրմերը և բանաստեղծները ողբագին հեծկոտուք մը արձակեցին :

Եետոյ , լրջագէմ ու անմոռունչ , քուրմերուն ծառաները մօտեցան , իրենց ծանր ծեռքերը դնելով երդմանդրուժ քրմուհին ուսուերուն վրայ : Պազ սալաքարին վրայ տարածեցին զայն , որ զոհի արիւնով թաց էր . ծանր շղթաներով կատեցին զայն սուրբ անտառին էն բարի , էն նուիրական և էն սպատկառելի քարասեղանին :

Կալլիացիները հեռացան , դողդոջուն , յուզուած , երկչու , իրենց սրտին խորէն աղերսելով որ աստուածները նպաստաւոր ըլլան ու միտակ մոլորեալի մը յանցանքին համար իրենցմէ վրէժ չլուծեն . ամէն ոք ու զածին պէս կը մեկնէր գէսլքը և միտքը կը դնէր հետեւեալ որը ծղդապահ ըլլալ քրմապետին տուած ժամադրութեան , ամէն ոք կուգէր ներկայ գանուիլ քաւարար արարողութեան , ուր յանցաւորը պիտի քաւէր իր ահսելի ոճիրին պատիմը :

Սակայն ներկաներէն մէկը չէ հետեւած ամբոխին . երիցս սուրբ բացաստանին մէջ մնացած է ան , դալարագեղ պատսպարանի մը տակ պահութած :

Երիտասարդ , թէկնեղ ու հուժիու մարդ մըն է մազերը վայրի մեղրախորիսի պէս չիկագոյն , թեթեւորէն ագուցուած են զիլուն զագաթը , թանձրախիտ իշնալով լայն ուսուերուն վրայ . իրանը մերկ է և մարմնին գիծերը անպատում զեղեցկութիւն մը ունին . իր լեցուն ազդրերը , զօրաւոր պրունզները թիագոյն բուրդէ վարտիքին մէջ սեղմուած են , որուն չուրչը կը գաւարուին անգոյն կաչիէ փոկեր : Իր թիկունքէն կը հասկցուի զօրաւոր ըմբիչ մը ըլլալը . բացաստանին մէջ , այդ քարասեղանին առջև զայն առանձին տեսնող մը , ուր մերկ կին մը կը հեծեծէր , անպայման պիտի կարծէր որ նոյնինքն թարանն էր , շանթի աստուածը , անադապինձէ ահարկու թակով :

Սակայն այդ առնական ու հզօր զեղեցկութիւնը կը մեղմանայ հեղիկ երեւոյթով մը . աչքերը ամբան երկինքէն աւելի կալտորակ , այն անգութ բոցը չունին , որ կը շաղայ կեղտական միւս ուազմիկներու բիրերուն մէջ :

Այդ երիտասարդը գոզցես կը կարեկցի ամէն անսոց վրայ որոնք կը տաւասպին , որոնք տկար են ու անպաշտան . . . Քիչ առաջ երբ քրմապետը գուացած էր իր բիրտ դատավճիրը , երիտասարդը չէր կրցած զսպել ուսերու արհամարհու ցնցում մը . . . : Աւելի ուսեալ , անշուշտ իր ցեղին մարդոցմէն աւելի լայնամիտ , բնաւ չի հաւատար այն փուծ սնապաշտութիւններուն , զոր կեղտական քուրմերը կը տարածեն , և տղայակոն աւանդավէպեր կը նկատէ սահմուկեցուցիչ սպասնալիքները աստուածներու զայրոյթին . . . : Մանաւանդ մարդկային զոհաբերութիւններու անգթութիւնը խորչէնք կազդէ իր վեհանձն բնաւորութեան . չի կրնար ըմբռնել

որ թափուած արիւնը հաճելի խունկ մը ըլլայ աստուածութեան և թէ վրէժինդրութենէ զատ ուրիշ միջոցներ չկան՝ աստուածութեան արժանանալու համար :

Իր ծագման ազնուականութիւնը կը պոռթկայ հարաբ նայուածքին մէջ : Անիկա պետմը ըլլալու է, Կալլիացի պետերուն մէջէն ամենէն մեծերէն մէկը : Առուզիւ, Արվէրնի երկրին մէջ իշխան է ան :

Մինչև այդ օրը չէր տեսած արտմագին կրօնինը . Թարանի նուրիրուած կոյոր չէր երեւցած իր առջեւ . բայց այդքան գեղեցիկ ու այդքան տարաբախտ տեսնելով զայն, յուզուած էր յանկարծ :

Ոչ : Թոյլ չպիտի տար որ այդ սոսկալի ոճիրը կատարուէր : Վերջապէս ի՞նչ ոճիր գործած էր այդ աղջիկը : Սիրած ըլլալուն ոճիրը : Որպէս թէ մէրը աշխարհի մեծ տէրը չըլլար, որպէս թէ կարելի ըլլար սիրոյ գորութենէն զերծ մնալ, որպէս թէ Թարան, թէ օթաթէս ու երկնքի բոլոր աստուածութիւնները իրաւունք ունենային մշտնչենական կուռութեան նուրիրուու իրենց քրմուհիները :

Ուստի երիաանարդը չուտ կուտայ իր սրոցումը . յանդուդն ամբարիչար չի վարանիր բնաւ, կ'անգունէ այն սոսկալի պատիժները դոր քուրմերը կը սպառնան իրենց հզօր հեղինակութիւնը արհամարհողներուն դէման չի վախնար քուրմերէն, և յաճախ իր արհամարհանքը ուղղած է աւելի վերը, մինչեւ այն անձնաւորութիւններուն, որոնց ներկայացուցիչները ըլլալ կը ցաւակնին . իր հարաբութիւնը և արիութիւնը կը ծիծաղին անսոնց վրայ :

Երիաանարդը գանդաղօրէն կը սողոսկի դէպի քարեւուանը կացինով կը կարէ օղակները այնշղթացին, որորասի աղջկան գաստակներուն շուրջը անցուած էր — Ոտքի կանգնէ՛ և ինքզինք ժողվէ, խեղճ աղջիկ, աւ ևս վախնակիք քան չունիո :



K-KALFAYAN

Երանք շղթաներով կապեցին զայն էն պատկառելի բարասեղանին

— Ողորմելիք... ի՞նչ կ'ընես, հառաջեց կրօնին  
սարսուալով... : Չե՞ս գիտեր որ... :

— Գիտեմ որ կին ես դուն, տկար ես, կուզեն  
ահոելի չարչարանքներու մէջ մեռցնել քեզ, բայց թոյլ  
չպիտի տամ որ այդ բանը ընեն... :

— Դուն ո՞վ կ'ըլլաս որ այսպէս կ'արհամարհես  
քուրմերը և ասուուածները... :

— Վէրսէնժէթօրիքս կ'անուանեն զիս: Հլացած,  
շուարուն, չկարենալով հաւատալ իր երջանկութեան,  
կրօնին ծունկի եկաւ է և անձկալից աշքը ուղղեց  
Արվէրնի երիտասարդ ցեղապետին վրայ. միթէ կարելի՞  
է որ մահկանացու էակ մը համարձակի կարեւորութիւն  
չտալ քրմապետին սուրբ հրամաններուն: Եթէ ան չի  
վախնար Միկորէքսի կատաղութենէն, միթէ աւելի՞ զօ-  
րաւոր կը զգայ ինքդինքք: Երբ ասպարէկ կը կար-  
գայ ասուուածային արգարութեան, արդեօք ինքզինքը  
հաւասա՞ր՝ կը նկատէ թարանի ու թէօթաթէսի... : Այդ  
երիտասարդն ալ չանթին տէրը չէ՞ միթէ, կամ պատե-  
րազմի ոգին, երկինքէն իջած, մարդկային ձեւի տակ,  
օգնութեան համար իրեն:

Անհուն աւրախութեամբ ուռեցաւ կրօնինի կուրծքը  
անսահման երախտապիտութիւն մը կը զգար դէպի այդ  
անձանօթք, հերոսը, կիսասուուածը: Կրօնին յափշտակ-  
ւած ու գինովցած էր ցնծութենէն... : Իր երիտասար-  
դութիւնը, իր գեղեցկութիւնը միայն ունէր, իր փըր-  
կանքը վճարելու, իր երախտապարտութեան հարկը  
հատուցանելու համար... : Կրօնին կ'ընծայէր զանոնք  
պարզօրէն, զգաստօրէն, երկիւղածօրէն:

— Տիրացիր ինձի... : Քու բանդ եմ, քու մէկ  
ինչքդ... : Կեանքս, համրոյներս, մարմինս, ամէն ինչ  
քեզի կը պատկանի... :

Կրօնին երիտասարդին կը փարի, իր տեսդուս բա-



զուհներով կը սեղմէ զայն : Վէրսէնժէթօրիքս իր հրաշէկ մախն վրայ կը զգայ զովութիւնը կնոջական այդ մարմնին՝ բարախուն ու մերկ . . . :

Բայց մեղմօրէն ետ կը մղէ էրօնինը , ըսելով .

— Ո՞վ կին , պէտք է աճապարել . . . : Թերեւս վրայ հանին . . . : Շտապէ՛ , գահիներուդ ձեռքին աղատելու համար . . . : Վաղը արշալոյսին , երբ Սիկօրէքս իր հետ բերէ մահուան գործիները , գուն պէտք է հեռացած ըլլաս այս երկրէն , այս անտառէն , ու գտնուիս հոն , բարձր լեռներէն անդին , ուր կղերական քուրմերը չպիտի համարձակին քեզ հալածել , հոռմէական ծուղակի մը մէջ շիմալու համար . . . փա խիր . . . :

Էրօնին վշտագին ու երկար նայուածք մը կը ձգէ Սրվէրնի երիտասարդ պետին վրայ , բայց ուժ չունի անհնազանդ գտնուելու , ու առանց բառ մը արտարերելու , առանց շարժուձեւ մը ընելու , էրօնին մերկ ու սարսուն , սիրամարդի մը պէս թեթեւ , թաւ մացառուտներուն մէջ կ'անհետանայ :



## ԳԼՈՒԽ Բ.

### Ալեքիայի Պատարաւմը

Էրօնին ամբողջ ցերեկ մը և ամբողջ գիշեր մը քալեց :

Իր շքեղ մերկութիւնը ծածկող ցնցոտի մը իսկ չունալուն՝ ըստ զիպուածի կը յառաջանար . իր ստինքները , ծանկրթուէին մացառուտքներու . մորենիներէն , ուները կը սկրթուէին այդ արահետներուն մէջ գտնուող ինչ կարծրաքարերէն :

Սարսափը թեւեր տուած էր անոր . սարձր սարապթներուն զերբուկ ու կոպճուտ կողերը մագլցեցաւ . իսոյ խորհելով որ գիտուն գուրմերու և բանաստեղծերու ոռնացող վոհմակը զինքը հետապնդելու ելած է , կոսւ խոյս տալ զէպի նոր երկրի մը յուռթի ու անծառոթ դաշտագետինները , առանց շունչ առնելու և անգչելու :

Արեւը մարը մտած , յետոյ ծագած էր , ու երկրորդ անգամ ըլլալով կը խոնարհէր բոցավառ հորիզոնին վրայ՝ այն բոպէին ի վեր , երբ Վէրսէնժէթօրիքս աղիտարեր քարասեղանէն քակած էր էրօնինը , ուր մահուան միայն կը սպասէր ան :

Այն պահուն երբ էրօնին , ուժաթափ ու նուազուն , զձիտ առուակի մը քով սիստի նստէր հաճարիներու անտառի մը մուտքին վրայ , յանկարծ մարդ մը երեւան եկաւ . իր մօս :

Հովիւ մըն էր անշուշտ . հաստ բուրդէ տառատկին ծակերուն մէջ իր թուխ մորթը արեւէն խոնճածկ'երեւար :  
— Ո՞վ ես զուն , և ուրիշ կուգաս , հարցուց մարդը :

Էքօնին սարսուաց . բայց մէկ վայրկեան տեւեց իր վարանքը . իր թեւերը երկարելով գէպի հորիզոն , ըստ .

— Հոնիէ կուգամ . Հռոմայեցիները այցեցին Յօրս տունը , ամբողջովին կողոպտեցին դիս , ու ես ստիպուեցայ խոյս տալ , անոնց սուրին տակ չիյնալու համար . . .

Մարդը հառաջելով ըստ .

— Այո՛ , գիտեմ . . . : Կ'ըսեն թէ ժէրկօվիի կողմերը կը գտնուին արդէն . . . , իցիւ թէ անմահ աստուածները թոյլ չտային որ հոս գան անոնք . . . :

— Ո՞ր երկրին մէջ կը գտնուինք . . . :

— Աէկիւլավի գաշտերն են , ո՞վ կին . . . : Այն մեծ գետը , որ այս կողմէն , հեռուն կը հասնի , Լիկէրն է . կ'երեւայ թէ այդ գետին ջուրերը կը թրջին հարիւրէ աւելի քաղաքներ՝ մինչեւ արեւմուտքի կողմը գտնուող Աբրոբիքեան ծովը : Բայց բաէք , տեսնեմ , դէպի ո՞ր երկրամասը կ'ուղղուէիր . . . : Դէպի Լիւկտիւնօ՞մ , որուն ձամրան բանած ես ծցիւ . . . :

— Այո՛ , պատասխանեց Էքօնին գիտուածաբար :

— Ճամրան երկար է տակաւին , և գուն յողնած կը թուիս . . . : Իմ խրճիթս եկո՞ւր . . . : Հոն պիտի զբառ նես իմ ոչխարներուս կաթովը պատրաստուած պամնիր ու մոխիրի մէջ եփուած չօթեր . . . : Աէնօմար ալքան կրնայ մեծարել . . . բայց անկեղծ սիրով կը մեծարէ . . . :

Էքօնին ընդունեց եղած առաջարկը , ու Աէնօմար , բարի հովիւը , մինչեւ իր խրճիթը առաջնորդեց զայն , ձիւզերով ու տիղմով շինուած . ուտելիք տուաւ , ցախիերէ ու շագանակենիի տերեւներէ անկողին մը պատրաստեց ու Էքօնինի քունը յարգեց , որովհետեւ հովիւը բարի մարդ մին էր և աստուածներէն կը վախնար . . . :

Հետեւեալ օրը , այդուն , հովիւը արթնցուց մանակամարդ ալչքիր , բուրդէ կին վերարկու մը նուիրեց , որուն մէջ կրցաւ վաթթուիլ ան . նոյնպէս՝ ծառի կե-

զեւներէ պատրաստուած և կաշիէ փոկով մը կապուած արեիսներ հազցուց . կաթով լեցուն սափոր մը տալէ յետոյ անոր , քանի մը քայլ ընկերացաւ , ըսելով .

— Ո՞վ կին , արեւուն առջեւէն գնա՛ . երբ ան երեք անդամ մարը մտնէ , թերեւս այն տաեն հասնիս բլուրը , ուր կը տարածուի քաղաքը գետի մը հետ , որ իր ստորոտը կը հոփ և զօր Ռոտանուս կը կոչեն . . . :

Հովիւը Էքօնինի հեռանալը դիտելով՝ դիցուհիներուն օրնութիւնները կը հրաւիրէր անոր գիլուն վրայ :


Էքօնին յաճախ ետին դարձաւ , շարժուձեւով մը չնորհակալութիւն յաբոնելու համար հովիւին , իր ցոյց տուած այնքան ազնիւ և անշահամնդիր բարեսիրութեան մասին . . . : Բայց որքան ալ երախտապարտ ըլլար անոր , այդ զգացումը մեծապէս կը տարբերէր այն զգացումէն զօր Էքօնին տներ գեղանի Արվէրնցիին նկատմամբ , որուն կը պարտէր կեանքը :

Այդ երիտասարդին սիրելի յիշատակովը լցուած էր միաքը . . . : Միշտ աչքերուն առջեւ կուգար ան , բարձրահասակ ու հուծելու , թակով աստուածին՝ Թարանի պէս գեղեցիկ , խոչոր ու կապոյտ աչքերուն մէջ ունենալով բարութեան չող մը :

Ո՞չ , ինչո՞ւ Վէրսէնժէթօրիքոս մերժած էր Էքօնինի ընծան , որով ան կը նուիրէր իր կրակոտ , ձկուն ու հշատալից մարմինը :

Եէկ պեխուր ունեցող պետին քաղցը տեսիլը չէր եռանար աչքերուն առջեւ , ու այսպէս կը յառաջաւար ուղիղ , գաղաններու և մարդոց զծած արահետներուն հետեւելով . դէպի անձանօթը կ'ուղղուէր . . . դէպի մը պատառն : Ե՞րբ պիտի վերջանար ճամբորդութիւնը : Դվլ իր մօտ պիտի ընդունէր Էքօնինը . ինք ալ չէր գիտէր : Ան կը յառաջանար , միշտ կը յառաջանար :

Իրիկուան , պարտասած , սափի միանկար ինկաւ ու-



6357-SF

ժամապառ։ Իր ետին կը տարածուէր անհուն սարահարթ  
մը ուրկէ անցած էր, ու անկէ անզին կը փռուէր ըն-  
դարձակ դաշտագետին մը։ Հեռուն կը նշմարէր որ  
թեթև ծուխ մը կը բարձրանար դաշտերուն մէջ կը դ-  
ղիացած մեծ խրճիթէ մը։

Էրօնին մառվի կը հարցնէր թէ ուժ պիտի ունենա՞ր  
մինչեւ այդ բնակարանը երթալու, ասովնջականութիւն  
ինձրելու համար։ և ահա՛ սայլի մը հեռաւոր թաւա-  
լումը լսեց, ու քանի մը վայրկեան յետոյ, ճամբուն  
դարձած տեղը աեսաւ ողորիէ շինուած քառանիւ կառք  
մը, որ ուղղակի կը յառաջանար իր վրայ։

Սրգէն իսկ կառքին վարիչը ճամբուն եղերքը նը-  
մարած էր նուազուն աղջիկը, ճերմակ ձիերը կեցուց  
ու վար ցատկելով, հարցուց։

— Աղջի՛կ, ի՞նչ կ'ընես հոս։

— Ուժասպառ եղայ և քաջութիւն չունիմ աւելի  
առաջ երթալու։


— Կ'ուզե՞ս ինծի ընկերանալ . . . հոս մօտերը կը  
բնալիմ . . .

Ու մատով ցոյց կուտար այն տանիքը, ուրկէ դուրս  
կ'ելլէր բարակ ծուխը։

Էրօնին զլիսի շարժումով հաւանութիւն յայտնեց,  
բայց չկրցաւ ոտքի կանզնիլ, ու հարկ եղաւ որ երի-  
տասարդը զրկէ էրօնինը ու մինչեւ կառք տանի։

Տիւքթօմիր կը կոչուէր այդ մարդը ու տէին էր  
այդ գետնին, իր ծառայութեան մէջ ունենութիւն շատ  
մը մարդիկ, եղնարածներ ու հովիւներ։ կառքին մէջ  
այդ ամէնը բացատրելով, էրօնինի կը նայէր ու զեղե-  
ցիկ կը գանէր զայն։ Հարցուց թէ ո՞վ էր ու ի՞նչ կ'ո-  
նէր այդ ճամբուն վրայ։ Էրօնին տարտամ բացատրու-  
թիւններ տուած ըլլալով՝ Տիւքթօմիր խօրհեցաւ որ  
փախուծ գերի մըն էր այդ աղջիկը, թէիւ իրին ա-





Էքսոնին շղթայակապ կը ծնրադրէ

պէս թուեցաւ ո՛ռ բարձր կրթութիւն մը առած էր ան ,  
հակառակ կրած ցնցոտիներուն :

Բնակարանին գրան առջեւ հասան . . . :

Տիւքթօմիր կրակարանին մօտ առաջնորդեց էքո-  
նինը , ուր պայծառ կը ակ մը կը բոցավառէր . յետոց  
իր սեղամսը նստեցուց , անձամբ սպասարկելով ու կան-  
խահած սպատուասիրութիւն մը ու հոգածութիւն մը  
շոալիելով :

Բայց գիշերը , երբ նորատի աղջիկը իրեն ցոյց  
արուած սենեալը քաշուեցաւ ու մկաւ իր յոդնած  
անդամներուն ջուր սրսկել հեշտորէն , ճանր վարա-  
գոյրը վեր առնուեցաւ յանկարծ , ու Տիւքթօմիր երե-  
ւան եկաւ աչքերը խօլ ցանկութիւններով շուշողուն ,  
թեւերը երկարած ուժգին գրկախառնութեան մը հա-  
մար , որմէ մարդ չի կրնար պրծիլ :

Գիշիէն ու միսէն գերազրգուած , իր վեհանձ-  
նութեան շնորհած իրաւունքներուն յենած , տանտէրը  
կը պահանջէր որ ամիկա պարտը վճարէ : Աւազ կը օնինին  
անձնատուր ըլլալէ զատ ուրիշ ճար չունէր , զիանալով  
որ այսուհետեւ ատ պիտի ըլլար իր փախստականի ու  
աքսորականի ճակատագիրը . . . :

Մինչդեռ տանտէրը տրախութեան ձիչեր կարձաւ  
կէր երանութեան հոնդիւնի մը մէջ , դիւրին յաղթու-  
թիւն մը տարած ըլլալուն համար , երօնին կրաւորական  
ու համակերպած , իր տրտմագին աչքերուն առջև կը  
րիբէր հրաշեկ մաղերով : Արզէրնցին անմոռանիալի  
պատկերը :

Էքսոնին ամիս մը մնաց Տիւքթօմիրի բնակարանը .  
որ սպասիլ սիրահարած էր : Այդ անակնկալ բարօրու-  
թիւնը թուլցուցած էր էքսոնին կամքը , այսպէս որ  
մանկամարդ աղջիկը կը խորհէր որ այդ երկին մէջ

պիտի մեռնէր օրին մէկը , երբ իրիկուն մը անտառին մէջ առանձին թափառած ատեն յարձակում կրեց աւագակախումքի մը կողմէ : Արդէն կեղական երկրին մէջ շատ աւազակախումքեր կային այն ատեն : Մէկ ակընթարթի մէջ կաշկամզուեցաւ , առանց կարենալու ինքինքնքը պաշտպանել , յեսոյ աւազակի մը թամբին վրայ նետուեցաւ տարաբախոտ աղջիկը ու տարուեցաւ որսի մը պէս , մինչ առեւանդիչները կը սուրային իրենց ձիերով :

Իրօնին շատ զիշերներ ստիպուեցաւ այդ անբաներուն սիրային գգուանքներուն հանգուրքել մինչև այն օրը , երբ Ալէզիս քաղաքը հասան , ու հոն մտադրեցին իրենց գեղանի գերին ձեռքէ հանել լաւ գնոլ մը :

Գերիներու գաճառանցը ցուցադրուած , էրօնին , որուն հրաշալի գեղեցկութիւնը բան մը չէր կորսնցուցած իր շքեղութենէն , արեւելքի գաճառականի մը կողմէ գնուեցաւ և նախսմածօրէն արգելափակուեցաւ քաղաքին արուարձաններուն մօտ գտնուող իր տան մէջ :

Իր նոր տէրը թագուհիի մը պէս կը գուրգուրար էրօնինի վրայ , որ զաւակ մը ծնաւ մեռած վիճակի մէջ , պտուղը ժէրկօվիի անցորդին հետ ունեցած վազանցիկ սիրոյն , այն ատեն երբ կոյս էր ու քրծուի :

Բայց հազիւ թէ իր գաղտնի ու ամօթապարտ տղարքէն ելած , մեծ ուրախութեամբ մը լեցուեցաւ հոգին :

Իրեն ծառայող կիներու շաղակրատութիւնները մատիկ ընելով անունի մը արտասանուիլը , լոեց , ինչ որ իր ուշադրութիւնը արթնցուց . . . : Այն անձը որուն վըայ կը խօսէին — և ի՞նչ միարերան գովեստներով — քաջասիրտ , յաղթական , գերմարդկային վէրսէնժէթօրիքով չէր միթէ :

Այսպէս , խօսոյն խմացաւ թէ ի՞նչ եղած էր այն գեղանի Սրվէրնցին , որ զինքը աղաստած էր , և որուն կը պարտէր իր կեանքը ու սիրոն ալ անով լեցուն էր :

Այն մեռելաբոյր օրուան գրեթէ վազորդայնին , երբ քուրմերու զայրոյթէն խոյս տուած էր էրօնին , այդ երիտասարդ պետք սատնձնած էր իրարու միացած կալիական ցեղերու հրամանատարութիւնը և ձամբաց կալիական զիշերու համար կառուելու համար :

Իր ձայնը , իր պերձախօս կոչը լսելուն պէս , բոլոր կեղացիները մէկ մարդու պէս ոտքի կանգնած էին , արշաւողին գէմ կառւելու համար :

Իր յանդգնութիւնը կարծես հրահրած էր սիրտերը : Կալիացիները , քսան տարեկան հերոսի մը կողմէ կանգնորդուած , արիւնալից ու նուասպացուցիչ պարտութեան մը մատնած էին Հռոմէական խրոսան լէպէնները :

Բայց կեսար իմանալով որ իր տեղակալները յազդուած էին հայրենասիրական խոյանքով մը միացած բովանդակ կեղատական աշխարհին կողմէ , անյաղթելի և անպարտելի կեսար երդուած էր այդ յանդուզն Արվէրնցին ջախջախել , որ կը համարձակէր իր յազդական ճամբուն վրայ արգելք ըլլալ :

Իր գունդերուն զլուխը անցնելով ոկսաւհետապնդել վէրսէնժէթօրիքով , ճնշեց , նեղը զրաւ ու ալբնլել վէրսէնժէթօրիքով , ճնշեց , նեղը զրաւ ու կեղարացուց զայն անվերջ կոխուներով : Բայց թիւի անհաւասարութեան պատճառաւ , Կալիացին ստիպուեհաւասարութեան լաղթական ըլլալու պարագային խոկ : յառ նահանջել , յաղթական ըլլալու պարագային խոկ : Այսպէս , վէրսէնժէթօրիքով իր մնացորդ զմնուորներով հարկադրուեցաւ փակուիլ Ալեզիս զօրաւոր բերդաքառարկադրուեցաւ , որ շատ պարէն և ուղմամթերք ունէր : զաքին մէջ , որ շատ պարէն և ուղմամթերք ամրաշէն , Ալէզիս բարձր երան մը վրայ կը հանգչէր ամրաշէն , գեղական զիշերով շըջապատուած , որոնք անանցանելի պատգետական համար մը կը ձեւացնէին և ուր ապահովար պիտի խորնէլ : տակուէր հառմէական լէգէններու թափը :

Բայց այդ ռազմավարութեամբ չեր շահագրգռուեր էրոնին. միակ իրողութիւն մը քանդակուած էր մտքին մէջ. Վէրսէնժէթօրիքս այդ ժամուն Ալէզիայի մէջ կը գտնուէր, իր մօտ ու ինք պիտի կրնար տեսնել դայն, խօսիլ հետք, գերջապէս յայտնել իր սէրը և երախտաշ գիտութիւնը, բոլորովին անձնատուր ըլլալով անոր . . . :

Ա՛հ, անոր պատկանի՛լ, շատ մը ուրիշներու անձնամատոց ըլլալէ յետոյ :

Միթէ արժանի էր այդ պետին, այդ հերոսին, այդ աստծու սիրոյն, որ նոյնիսկ Թէօթաթէսէն աւելի չգոր թուած էր իրեն . . . :

Էրօնինի մարմինը պղծուած էր վարձկան անթիւ գրկախառնութիւններով, ուր կամքը ո և է մտնակցութիւն չունէր արդարեւ. բայց պիտի համարձակէր դարձեալ նուրիուի գեղեցիկն Արվերնցին :

Ա՛հ, եթէ էրօնին կարենար իր կեանքը վտանգել անոր համար, օդնութեան համանիլ, կերպով մը օդասա կ'ար ըլլալ . . . Բայց ի՞նչպէս կրնար խորհիլ անոր վրայ . . . Կալլիացիններուն պետք, փառայել և պեր ձաշուք Վէրսէնժէթօրիքս միթէ պէտք պիտի ունենար պառնիկի մը . . . :

Մինչ մանկամարդ աղջիկը կը վարանէր, կը տարակուսէր ու կը յուսահաստէր, գէպքերը կը գահավիժէին : Կեսար պաշարած էր կալլիական միջնարերով, որէ օր կը սեղմուէր շրջանակը :

Ի զուր բոլոր գրացի ժողովուրդները, Աքուիթա նացիններէն սկսեալ մինչև հեռաւոր Պելմիոմի ընակիչները օդնութեան կը համանէին պաշարուած յերդաքաշ զաքին, որուն շուրջը պիտի վճռուէր կալլիացիններուն ձակատագիրը :

Ի զուր Վէրսէնժէթօրիքս իր զինուորական հանձարին բոլոր հնարքները ի գործ կը դնէր. ի զուր իր

հաւատուարիմ ընկերները քաջութեան հրաշքներ կը գործէին . . . :

Կեսար իր սեղմ' ցանցին մէջ առած էր Ալէզիան, պաշարումը կատարեալ էր . . . ուտելիքները կը պակաէին . . . քիչ ատենէն ահութի սով մը պիտի տիրէր . . .

Վէրսէնժէթօրիքս կ'ըմբռնէր որ հասարակաց փըրկութեան նուրիուելէ զատ ուրիշ բան չունէր ընկելիք :

Առանց մափկ ընկելու իր ընկերներուն առած խորհուրդներուն, որոնք կ'երազէին թաղուիլ քաղաքին ծխացող վլատակներուն տակ և կալլիոյ ազատութիւնը ձեռքէ չհանած մեռնիլ, Վէրսէնժէթօրիքս որոշեց խորհուրդնքը զոհել, յաղթական Կեսարի անողոք քինաբնքինքը զոհել, իր ժողովուրդը գրկելու համար :



Գ Լ ՈՒ Խ Խ Գ.

Յաղթականին Վրանը

Կեսար վերջին ճակատամարտին իրիկունը կը սպառէր պարաւուածներու անձնատուութեան, տեսակ մը գահու վրայ նատած, զոր մարը մտնող արեւուն չեղ ճառագայթներէն կը պահպանէր ծիրանեգոյն վրան մը, իր սակրաւորներով ու ատենակալներով շրջապատուած:

Ալէզիա իր դռները բացած էր:

Միակ մարդ մը քաղքէն գուրս ելաւ, ամենի ձիու մը վրայ հեծած. ընդհուալ իր ետեւէն սկսաւ յառաջանալ ծերունիներու, կիներու ու տղոց բազմութիւն մը, որ կը փութար Կեսարի մօտ, աղերսելու համար, որպէսզի կեանքերնին իմնայէր ան:

Փրփրերախ ձիու սրարշաւ գնացքին չնորհիւ հեծեալը շատ առաջ կը գտնուէր ամբոխէն:

Երփասարդ, բարձրահասակ, բարեձեւ, գլխարաց մարդ մըն էր այդ ծիաւորը. Կեսարի լեզունականները հիացումով կը դիմէին անոր խրոխտ ձեւը ու սրազարխն յանդգնութիւնը, որ կը կարգացուէր խորունի ծովու կապոյար ունեցող աշքերուն մէջ:

Զիաւորը թշնամի զինուորներուն վրայ ուզգեց նայուտնիքը ու հեղնական ծիծաղ մը կծկեց իր շեկ պեիները:

Կեսարի առջև կը գտնուէր ան:

Յախուոն չարժումով մը ձին կանգնեցուց յետոյ գլուխը վեր առաւ առանց բան մը ըսելու, և իր յաղթականին ոտքերուն առջեւ նետեց իր սուրը, նիս զակը ու սլաքը:



K. KALFAYAN

Դը սախնըները կը ձևնելչուէին մացաւուքի մորենիներէն

Այս ատեն ձիաւորը կուրծքին վրայ ծալեց երկու թեւերը, որոնք այլևս անօգուտ դարձած էին, զինաթափ ըլլալնուն. յետոյ բացարձակ լուսթեան մէջ հանդարս ձայնով մը ըստ ան.

— Կեսար, կողջունեմ քեզ... : Երբ իմ զէնքերու նոյնիսկ ազատութիւնս կը յանձնեմ քեզի, անձնատուութեան չարդուձե մը ըրած ըլլալու համար չէ, հաւատա՞ խօսքիս... : Այսպէսով կ'ուզեմ յայտնել թէ կը հրաժարիմ կռուելէ... : Կը խոստովանիմ քու զօրութիւնդ, ու կը խոնարհիմ քու արիութեանդ և զինուրական հմտութեանդ առջե... : Դուն նուաճեցիր Կալլիան... : Սովորաբար, պարտուած Կալլիացին կը նախընտրէ մեռնիլ կռուելով քան թէ իր ամօթք պարզել արեւուն առջե... : Բայց զիմեմ թէ զոներ պէտք են քու յաղթութեանդ համար, և ահա ինչո՞ւ համար հոս եկայ... : Զեմ ուզեր որ ուրիշներ տուժեն իմ երկար զիմազրութեանս փոխարէն: Քեզի անձնատուր կ'ըլլամ, Կեսար իբր այս ողջակէզը, զոր քու հպարտութիւնդ կը պահանջէ: Խնձի հետ վարուէ այսպէս ինչպէս հաճոյ կը թուի քեզի. բայց թոյլ տուր որ ապահն այս պատերազմիկները, ծերունիները, որոնք իմ ատելութեանս մէջ մասնակցութիւն չունին: Բու վառքիդ համար բաւարար նկատէ Արվերնի իշխան Վէրոէնմէշ թօրիքսի մահը... :

Այս ազգութ խօսքերէն յետոյ հիացումի մրմռունց մը  
բարձրացաւ լէզէսնականներուն մէջ . հոգեկան այսքան  
մնծութիւն զարմանք կը պատճառէր ու կը պարուա-  
գրէր . . . :

զէրոէնժէթօրիքս լւեց : Զիէն վար ցատկեց : Մինչ-  
դեռ իրեն միայող կալիացիները յուսահատու-  
թեան խուլ տրատունջ մը կ'արձակիչն, ան կը յառաջա-  
նար դէպի կեսարի գահը, միշտ հպարտ ու ժպտուն :



Կայեռու Յուլիս յօնքը պրատեց այդ հերոսին առջև, որ մահը արհամարելով հանդարտորէն, կարծես կը խիզախէր իր դէմ: Հասաւատապէս մտաղբած ըլլալով նուասացնելու անպատճառ չարչարել զայն, կեսար պատրաստեցաւ սոսկալի վճիռ մը արձակել...:

Բայց սարուռ մը անցաւ ամբողջ բանակին մէջ...: Թինուորներու ամբոխը ձեղքելով կը վազէր կին Թինուորներուն մէջն ամենէն գեղեցիկը, ցանկամը, գեղեցիկներուն մէջն ամենէն ցանկալին:

Կնոջ մազերը հասուն հունձքէն տելի սովորօծ, կարծես արեւու լուսապասկ մը կը ձեւացնէին ճակտին կարծես արեւու լուսապասկ մը կը ձեւացնէին ճակտին ապշտութիւն որ կը գտնուեր այդ մարմնին շքեղուակալութիւնը...: Այս հագած էր թեթև շրջալզեստ մը ապշտութիւնը...: Այս հագած էր թեթև շրջալզեստ մը ապշտութիւնը...:

Վերաէնթէթօրիքս գոռնատեցաւ այդ կինը տեսնելուն պէս, ճանչցաւ իր ճամբուն վրայ հիացիկ հետաքառակայ գարծած կինը. զոհագործին քրքրութիւն առարկայ գարծած կինը էր, իրօնինը...:

Ե՞նչ ընէլու գացած էր հոն իրօնին...: Եկամագակ, չնչատ, մինչեւ կեսարի գահուն առժամանակուն առջև վազեց...:

Հոն մէկ շարժուձեւով մը վար ձգեց բոլոր քօղերը, ու յանկարծ Թրինէի պէս երեւան եկաւ իր դատաւորներուն առջև, իր խարսხաշ ու չքեզ մերկութիւնն մէջ. իր աստուածային մարմնին արձանացին դիմերը կարծես մէկ իրական սպեկուումն էին աստուածային կարծես մէկ իրական սպեկուումն էին աստուածային ամենակարտիստ էր: Կեսար, հեշտասէր կեսար սիլքով յափառակուած էր: Կեսար, հեշտասէր կեսար ամնկարտիստ էր յուղումով մը սարսաց:

— Այս կինը ի՞նչ կ'ուղէ մենէ, մրմնչեց ան: Ու աջ ձեռքով կասեցուց հարիւրապեանները, որոնք կը պատրաստուէին հետացնելու ժպիրն օտարուհին...:

Այդ անակնկալ պաշտպանութենէն օգտուելով, էրօնին ներուեցաւ կեսարի ծունկերուն առջև, համեստութիւնը ու արցունքներով թրջեց զանոնք: Յետոյ, հետուրեցաւ սոսկալի վճիռ մէջէն, զոր ինծի կը սպասնային կեղադապին ըստաւ:

— Կեսանքը չնորհեցէ՛ք...: Կեսանքը չնորհեցէ՛ք, կեսար...: Զեր կը կիսար գիտնալ...: Այս զիս ապահուեց կեսարի սոսկալի մահէն, զոր ինծի կը սպասնային կեղադապին գան քուրմերը...:

Իրօնին կակազեց ու վարանեցաւ...: Բայց կեսար կը օգտագործին մէջ ականջ չէր կախեր...: Գեղանի աղերսարկուեն մէջ ականջ չէր կախեր...: Գեղանի աղերսարկուեն մէջ ականջ չէր կախեր...: Կեսարի յայրատ նայուածքը գրաւած էր այն գրդակի կեսարի յայրատ նայուածքը գրաւած էր այդ մարմնին շքեղուակալութիւնը որ կը գտնուեր այդ մարմնին շքեղուակալութիւնը մէջ ունեցած անվրեպ բնազդովը էրօնիկ՝ արտեսարին մէջ ունեցած անվրեպ բնազդովը էրօնիկ՝ արտեսարին մէջ ունեցած անվրեպ բնազդովը էրօնիկ՝ արտեսարին մէջ ի՞նչպէս կրնար օգտուիլ մոլի կեսարի մին հասկցաւ թէ ի՞նչպէս կրնար օգտուիլ մոլի կեսարի մրմնին մէջ արթնցած ամենէն գձուձ խննէշութիւնս սրախին մէջ արթնցած ամենէն գձուձ խննէշութիւնս սրախին: Մանկամարդ աղջիկը աւելի համարձակութիւնն էր: Մանկամարդ աղջիկը աւելի սերմեց այն անձը զոր առաւ, աւելի սերմեց անձը այն անձը զոր առաւ, հարապուրել, ու իր հրատաշոր համբուրները հաստիցին պալ ձեռքերէն մինչեւ տժութիւնը...:

Ու կեսարի ականջն մօտ, իրօնին շունչի մը պէս մինչեց բառեր զոր դիմացինը կրնար համակալ: մինչեց բառեր զոր դիմացինը կրնար համակալ:

— Մայէկ ըրէ՛, կեսար, եթէ փրկանք մը պէտք է զոր զերիթիդ կեսանքը գնելու համար, ողկի չափարի ընտեղ զոր կ'արհամարհեն...: Իմ երիտասարդութիւնն ընեւ զոր կ'արհամարհեն...: Հաւատա՛ որ չոլիսի և սէտ պիտի նուիրեմ քիզի...: Հաւատա՛ որ չոլիսի զիջաւ: Այն ձարտար զրկախանութիւնները, թաքուն զզուաքները, տոփական քաղցր ու զօրաւոր ձէսերը, զզուաքները, սոսկալի մատնեն ուղեղները...: Այս ինակ լազարութեան կը մատնեն ուղեղները...:

հոգեղմայլանքներու տեղեակ եմ,ուր մարդիկ ասաւածներու կը հաւասարին, ու այսպիսի նոր հաճոյքներ կ'առթեմ զորեղիւսեանդաշներուն մէջ միայն կարելի է վայելել . . . : Այս մարդուն կեանքը չնորհէ', և ես քուկդ կ'ըլլամ . . . իմ բոլոր հմտութեամբս, տարփանքովս ու մարմնովս :

Երօնին ոտքի ելաւ, և խօսքը Վէրսէնժէթօրիքով ուղղելով, որ շուարած էր այդ տարօրինակ տեսարանին տաջեւ, բռաւ.

— Երօնին գիտէ յիշել, ո'վ Արվէրնցի . . . : Դուն ազատեցիր զիս, ու հիմա ես կ'ազատեմ քեզ, բայց պարտական եմ տակաւին . . . :

Կեսար կը խորհէր :

Անշուշտ, գեղանի կին մըն է . . . բայց ի՞նչ պէտք ունի հաւանելու անոր առաջարկութեան :

Զէ՞ մի որ ինք է տէրը . . . կը բաւէ որ մէկ բառ արտասանէ, մէկ շարժուձե ընէ, որպէսզի իրը ըլլայ ան, հակառակ աղջկան կամքին, հակառակ ամին բանի :

Այդ սպիտակ մարմնը, որուն շփումը սարսու կ'ազգէ, երկորեակ աղաւնիներու պէս ցցուն ու ծիծերը, անօթի պէս էլոր աղջրերը ուր երջանկութեն զդիմիչ գինին կը հանդչի, վահանի մը պէս կորընթռու փորը, նուրը, ջղուտ ու գեղակոր սրունքները, որք զօրաւոր յենակներ կը դառնան արբշուութիւննեու հիառքանչ բոպէին, հեշտանքի, լոփշութեան հմար ստեղծուած այդ մարմնը, այդ բոլորը պիտի կնար ուղածին պէս վայելել անպայման . . . :

Ո'չ, յափրացած կեսար չէր ուզեր բրոտքն սուհանգել անշարժութեան մասնուած պարտեալ մէ, ան կը փափաքէր վայելել այն յարածուն թրթուացունիները զոր այդ յուշկատարիկը կը խոսանար իր մէջ շըլզու պիտի յուղածը սա էր որ այդ իսէալ թայաղերծել. կեսարի ուղածը սա էր որ այդ իսէալ



K KALEYAN

Մտոլի կը հարցնէր թէ, ուժ պիտի ունենար քաշքատելու .

սիրուհին անհուն հաճոյակատարութիւն մը ունենար իրեն հանդէպ...:

Զգայարանքներու լնծայած լնծիղը հպարտութեան չափ արժէք ունի. Կեսար իր թշնամիին զիակը դիտած առեն մէկ քառորդը իսկ չպիտի ունենար այն զգայութիւններուն, որնք խելայեղ պիտի դարձնէին զինքը, երբ իր կուրծքին վրայ զգար այդ կեղտական աղիձին կենդանի մարմինը՝ այնքան տենդու, տարփալի ու ցանկալի...:

Բախտը վճռուած է...: Կեսար իր որոշումը տուած է...: Իսք պատասխանառու է իր արարքներուն համար: Ներումի շարժուձեւ մը ընկելով ըստ.

— Պարտուած կեղացիին կեանքը փրկուած է...: Թո՛ղ մարդասիրութեամբ վարուին անոր հետ...: Թո՛ղ անոր հանդէպ ցոյց տան այն յարդանքը զոր պէտք է ունենալ պատերազմի մը մէջ անբախա եղող ուղղամբ հակառակորդի մը նկատմամբ...: Թո՛ղ իրը իշխան վարուին անոր հետ, քանի որ երկրին պեսն է, և իրը զօրավար, քանի որ բանակներու հրամայած է...:

Յետոյ կեսար իր վրանը տարաւ երախտագետ ու դալիադէմ էրօնինը:

Ահա, անմուսնալի գիշերը... զարհուրելի յարձակում մըն էր՝ յուեգոյն վայելքները հետապնդելու համար...: Էրօնին այնպիսի քմայքներ հնարից զոր պիտի համարձակիէին ի յայտ բերել թրանսթէվէրի որ ջերուն էն յանդուզն կաւատները. Էրօնին այնպիսի զիւտեր ըրաւ որ Սիւպիւրի բացոսատօնի խնեշշունիններուն մէջէն ամենէն ձարտար եղողին իսկ նախանձը պիտի շարժէր:

Անյագ խածառւքներ ու ձիշեր իրարու յաջորդեցին, մոլեգին զրկախառնութիւններ եղան, ուր ուսկըները կը հարձատէին, ջիզերը կը փշրուէին, արինը



կ'եռար , անկանոն մինագելումներով , ուր ևահը կը զգային ու իրարմէ չնորհ կը խնդրէին և ուր կը վերածնէին աւելի յափշտակուած , ցոփութեան հեղին մէջ խորասուղուելու համար . . . . Այդ ահարկու չուայտութիւնը՝ կեսարի սա տարակոյսը ներչնչեց թէ իր որոր մահկանացու էակ մըն էր սառուդիւ թէ նոյն ինքն Վէնիւսը , որ յեղակարձ կերպարանափոխութեամբ մը զիմագիծերը առած էր այդ կալլուհին , որ այնքան փորձառութիւն ցոյց կուտար անպարտելի էրօնին էն կնծոռու խաղերուն մէջ :

Զոհողութեան մեծութիւնը միթէ բաւական չէր էրօնինը փասաւորելու մինչև իսկ մոլութեան սոսկումին մէջ : Երբ այդ գիշերը , Կայսեր վրանին առկ , էրօնին , — այդ զերմարդկային բողը , — կեսարի անձնատուր կ'ըլլար կատաղի թափով մը , իր մատածումը երբեք չէր բաժնուէր Կալիացիէն , վսիմ ու աղնիւ Վէրտէնտէ՛թրիքոէն , որ զինքը պաշտպանած էր . . . .



ԳԼՈՒԽ Դ.

### Յաղբաւնակը

Սիրոյ այդ բուռն արբշուանքը այնքան խոր վզրոված էր կեսարը , թէեւ բողոր հեշտանքներու ծանօթ ըլլար ան , որ չուզեց առանց վաղորդայնի թողու այդպիսի խրախնանք մը :

Կալլիսացի կինք պարտութեան մատնած էր կալլիսացի վաղթականը , հլու և իր օրէնքին հնաղանդ զարձնելով զայն , ինչպէս կ'ըլլայ կրկէսի խաղերուն մէջ , ուր զաղանազուսպը իր քմայքը կը պարտալրէ լիպիսական անտառներու էն սոսկալի գագաններուն :

Կեսար ալլեւո չէր կրնար բաժնուիլ էրօնինէն :

Մինչեւ կալլիսական արշաւին վերջը կեսար չուզեց բաժնուիլ իր վաւաշոտ տարփուհիէն : Էրօնին հետեւ ցաւ լիզէմներուն , մեծարուած ու յարգուած՝ կայսրուհի մը պէս . իր առջեւ կը խոնարհէին ամէնէն հին շեզէնականները , ամէնէն պանծալի զօրապետները ու կայսեր էն յանդուզն ատենականները :

Էրօնին ունէր իր տունը , ստրուկները , խոհարանները , պարազները , երգեչ բանաստեղծները ու միմոնները :

Պատերազմը վերջանալու մօտ էր : Կեսար , դափնիներով ծածկուած , փափագեցաւ հանգիստ վայելել , զոր իրաւամբ շահած էր : Զմեռը անցնելու համար Ալպեաններու ասդիի կողմը քաշուեցաւ , որ չատօնց խաղաղած էր : Հնի ի պատիւ մեծաշուք պոռնիկին , Կեսար հրաշալի պալատ մը կառուցանել տուաւ , ուր եղբն գաքարը կը մրցէր մարմարիսնին հետ , անսպալղինձը տեղի կուտար ոսկիին . Կնիտի կամ Փափսուի ճշմարիս

մեհեան մըն էր՝ Միջերկրականի ծովեղերքի արմաւենիս ներուն մէջ փոխադրուած, արեւուն տակ, որ կարծես իր երանգը կ'ընծայէր աշնանալերջին ծաղկած միմուշներուն։ Ամենէն ճոխ օթոցները, ամէնէն հազուագիւտ կարասիները ու տարաշխարհիկ գաւառներէ միծ ծախսերով փոխադրուած գեղարուեստական առարկաները եղական չրջանակ մը կը ձեւացնէին, որուն արժանի էր պերճանքի ու հաճոյքի մէջ թաղուած այդ նախկին քրմաւնին։

Բրաբիոններով և մանուշակներով բուրումնաւէտ այդ միջնորդին մէջ, գեատակին ընծայած ջղագրդիու ու քնքուշ կեանքին մէջ երկու սիրահարները այնպիսի երանութիւնն մը վայելեցին, զոր ո՞չ մէկ բան կուգար վրդովել։

Սակայն իրօնին յաճախ կը խորհէր Արվերնի երիտասարդ պետին վրայ, և իր երազներուն մէջ աշքիրուն առջեւէն չէր հեռանար պատկերը այդ մարդուն, որ համբոյր մը իսկ չէր քաղած իրմէ։ Բայց իրօնին ամենէն աւելի կը պաշտէր զայն։ Ու կեսարի կը հարցնէր։

— Ի՞նչ ըրիր Վերսէնժէթօրիքսը :

Խորամանկ Լատինը կը պատասխանէր ժպտագին։

— Երանի անոր, զոր չես մոռնար բնաւ, ո՞վ զողար աղջիկ Ժէրկօվիի։ Մի՛ վախնար . . . : Պաշտպանեալդ Հոռմ կը գտնուի . . . : Իմ վերադարձի կը սպասէ, զբաւելու համար այն արժանաւոր պաշտօնը, զոր իրեն վերապահած եմ։

— Իրօնին հաւատալով այդ խոռքին, ապահովուած էր։

Բայց այդպիսի հովուերգութիւնն մը չէր կրնար չարունակել յաւիտենապէս, ամենէն սաստիկ սիրահարուած տարփածուն իսկ ի վերջոյ կը ձանձրանայ



Իրօնին հեշտանքի բոյրի մը պէս կը ծփար նուիրական բացասանին մէջ

մշտնջենական արբշոռութիւններէն ու յագեցումը կը սպասնէ ցանկութիւնը :

Օրին մէկը, հացկերպյթի մը սկահուն, երգիչները, հտափիտները, միմուները և սրինդ նուագողները եռանկողին ճաշարանը խոժած էին, որուն զետինը տակաւին կարմրած էր գինարբուքէն։ Այդ միջոցին կեսարի ու շաղբութիւնը գրաւած էր քսան տարեկան կեսարի մը կեղակարծ չնորհը, այս վերջինը շպարպատանիի մը կազմակարծ չնորհը, անորոշ զիստերով, ուած դէմքով նուագածու մըն էր, անորոշ զիստերով, տարակուսելի կուրծքով ու արեւելեան մեղկութեան մէջ թագուած աչքերով . . . :

Կեսարի պէս ցոփակեաց մը չէր կրնար տարրեր գաղափար մը կազմել այդ արուեստագէտի բարքերու մասին։ Առաջին անգամը չէր որ Մէրքիւրի ու Վէնիւսի այդ խառնածին զաւակը, տժգոյն Հէրմաֆրոսիթոս, անքնութեան ժամերուն կը չարչարէր կեսարի միտքը և իր արտասոց սէրերուն վրայ կ'իշխէր։ Ամենօք Նիքոմիտի մասին հաճոյակատար ըլլալուն, զի՞նքը չէին մեղադրած, ըսելով թէ անիծեալ աղանդին գարշելի ունակութիւններուն անձնատուր եղած էր։ Եւ ահա՛, այդ դալկաղէմ պատանին, այդ կասկածելի անսեռը հին միշտակներ կ'արթնցնէր հիմա։  
Այդ զիշեր էրօնին, իր թագուր անկողնին մէջ ի զուր սպասեց կայսեր :

Էրօնին, նախլքուած, քիչ ատենէն մոռցուեցաւ . . . : Մնաց որ, նոր փառասիրութիւններ կ'արթնային կեսարի սրախն մէջ . . . : Ան կը զգար որ իր ժամը հընչած էր . . . : Հոռմ պէտք ունէր իրեն։  
Կեսար անցաւ Յուպիքօն գետը, Ֆարսալայի ձաւ կատամարար մղեց, իր հակառակորդին՝ Բօմբէլի վրայ յազիթութիւն տարաւ և պատերազմի ձեռնարկեց կայսերութեան ամէն կողմերը . . . : Էրօնին ու իր վրալիշ զգուանքները այլեւս նշանակութիւն չունէին աշխարհի 3



տիրոջ համար, որ այնքան մտահոգութիւններու մէջ թաղուած էր:

Բայց Երօնին իր պերճաշուք սիրահարը կարսնցուցած ըլլալով ամէն ինչ կորսնցուցած էր . . . : Կայսրը չուղեց նիւթական անձուկ վիճակի մտանել այն կինը զոր իր չորհներով պատուած էր: Երօնինի նուիրեց այն վիլլան ուր զիրար սիրած էին զետակին եղերքը, բոլոր սարուկները, բոլոր կարասիները հան ձգելով. նոյնպէս հարկ եղած գումարը նուիրեց, որպէսզի Երօնին անկախօրէն ապրի: Սակայն, կեսարի ժառանգութեան համար շատ մը թեկնածուներ կը ներկայանացին . . . :

Երօնին ընտրելու հոդը միայն ունէր . . . : Սրբունի գործակալ մը, որ Երօնինի ուաքերուն առջեւ դնել կ'ուղէր երեք նահանգներու տուրքերը, ճարտար հուետոր մը որուն գասերը ուսկի ծանրութեամբ արժէք ունէին, ազատազրուած սարուկ մը որ Սիլլայի տարագրութեան ատեն հարստացած էր մտանութեանց չորհիւ, ու երեսունէ աւելի տարիքաւոր իրարու հետ կը մրցէին, դեղանի աղիճին զրամարկզը շեցնելու առանձնաշնորհումը ունենալու համար: Երօնին ընակարան մը ունէր Հռոմի մէջ Մօնթէ Բինչիոսի վրայ, ամառնային վիլլա մը՝ Պայէսի մէջ, Նարօլի մօտ: Թագունիի պէս կեանք կը վարէր ան: Սակայն, ձանձրոյթի ժամերուն, երբ անցեալը կը քրքէր իր միշողութեան մէջ, երբ Արքէրնի սկանակին պաշտելի պատկերը աչքերուն առջեւ կը ցցուէր անքուն գիշերներուն մէջ, Երօնին նողկանքի զգայութիւն մը կ'ունենար: իր վարած կեանքը շատ տարբեր էր այս կեանքէն որուն սահմանուած էր ինք . . . :

Բայց իր պերճաշուքին մէջ Երօնին կ'օրհնէ առառուածները, քանի որ իր անարգութեանց չորհիւ օրին մէկը

կրցած էր իր երախտագիտութիւնը յայտնել բարերարին ու մարդասպան կացինը հեռացնել սորկացած Կալլիո վերջին պաշտպանին գլխին վրայէն: Ի՞նչ եղած էր յանդուգն վերսէնմէթօրիքս: Յածախ Երօնին այդ հարցումը կ'ընէր մտովի: Ամէն ինչ փորձած էր հասկնալու համար, ի զուր: Կեսար միայն պիտի կը կատար պատասխանել, մինչդեռ կեսար կը կառէր կայսրութեան սահմաններուն վրայ, կեսար հեռու կը գտնուէր Հռոմէն:

Բայց անա՛, կայծակի արագութեամբ կը տարածուի կեսարի վերագարձի լուրը . . . : Յաղթութեան պատիւներով կը փառաւորուի . . . : Իշխանութեան դեկը ամբողջովին ձեռք անցուցած է:

Երօնին այդ լուրը էն առաջ իմացողներէն կ'ըլլայ: որովհեաւ իր տարփածուներուն մէջ կը գտնուին մէկէ աւելի հիւպատոսներ և ծերակուտականներ որոնք միշատեղեկութիւն կը հաղորդէին Հանրապետութեան մէջ պատահած կարեւոր դէպքերու մասին:

Այսպէս, Երօնին հետեւեալ օրը իմացաւ որ կեսարի նուիրուած յաղթախազերէն մէկը տեղի պիտի ունենար, էն զեղեցիկ, էն չողչպուն և էն փառաւոր հանդէսը, որով պիտի յիշատակուէին Կալլիոյ վրայ տարած յաղթութիւնները:

Երօնին ցաւագին հետաքրքրութեամբ մը ուղեց ներկայ գտնուիլ այդ հանդէսին, որքան ալ անգութիւնէր իրեն:

Իր ազգեցիկ բարեկանմերուն չորհիւ, Երօնին լաւագոյն տեղ մը ձեռք բերաւ շքաթափօրի ճամբուն վրայ: Իր էն ճոխ շքաթափեատը հագաւ, առաջին կարգին վրայ տեղաւորուեցաւ, աւելի լաւ տեսնելու ու աւելի լաւ աեսնուելու համար:

Ավանս . . . :

Բայց Երօնինի նոդին խոր զայրոյթ զգաց, վրէւ

շանկութիւններ եռացին արեանը մէջ, երբ յաղթականին կարգին լծուած գերիներուն մէջ ճանչցաւ կալիսյ փայլուն զօրավարը, Վէրսէնժէթօրիսքը, խամրած, ծերացած, կորաքամակ և ուժասպառ, մինչդեռ երօնին կը հաւատար թէ իր պոսնկութեամբ փրկած էր զայն:

Ճշմարտութիւնը երօնինի աչքիրուն առջեւ լիովին պարզուեցաւ ու ան հասկցաւ կեսարի անարգութիւնը: Կայորը, առաջին իրեկունն իսկ, գրժած էր այն երդումին դէմ զոր երօնին յուսացած էր խլել: Վեց տարիէ ի վեր, կեսար ոտորեկրեայ ու օդէ զուրկ զնամնի մը մէջ բանտարկել տուած էր կարիճ կալիսային փառայեղ պարտեալը, ուզգամքա հակառակորդը, որուն բախտը պահ մը հաւասար ած, էր կայսեր բախտին, բայց հիմա այսպանած, չարչարուած ու ամէնէն անարգ միջոցներով ոգեսպառ եղած, կեանքի նշոյլ մը միայն ունէր վրան. իր գայհճին յաղթանակը վեր հանելու համար:

Միթէ ասաուածները պիտի թոյլատրէին որ երկար առեն արեւուն տակ պարզուէր այդպիտի անարգութիւն մը, կ'ըսէր երօնին հեծեծապին . . .: Դժոխքը այլեւս դիշատիչ անգղեր չունէ՞ր, երդմանգրութիւրու կուրծքը պատերու և երդմանգանցերու սիրաը մերկացնելու համար:

Հազիւ թէ երօնին այդ խօսքերը արտասանած, որոնք Արամազդի կողմէ լսուած էին կարծես, կեսարի կառքը, Վէլապրօմի անկիւնը գաւանալով սահմանաքարի մը զարնուեցաւ, տատանեցաւ, սոնակը կոտրեցաւ, ձիերը մկանն վաղել սրարշաւ, ու յաղթականը անիւներուն տակ սաւնելով, քիչ մնաց որ պիտի ջախջախուէր:

Երօնինի սիրաը գաղրեցաւ տրոփելէ: Իր պատիժն որ կը կրէր կեսար:

Բայց ո՛չ, կեսար սոքի կանգնեցաւ. իր սախտա-

ւոր ասաղը պահպանած էր ողջ առողջ էր, հազիւ շըշմուած այդ անկումէն, ու սկսաւ յառաջանալ յաղթանակի ճամբուն երկայնքը, դէպի կապիտալ բարձրանալով դարձեալ, մինչ ժողովւրդը ծայրայեղ ցնծութեան աղաղակներ կ'արձակէր:

— Քանի որ աստուածները կը խնային անոր, ու թեմն ինքինքիս վրայ զնելու եմ իմ յոյս՝ վրէժ լուծելու համար . . .:

Այն ատեն երբ իրար կը սիրէին, կայիսու Յուլիոս մատանի մը տուած էր գեղանի կալուհին. այս վերջինը խնամով պահած էր մատանին:

— Երբ ուզես զիս տեսնել կամ ո՛ւր գտնուիլս իմանալ, կը բաւէ որ ցոյց տաս այս մատանին, ըսած էր կեսար: Ան պիտի ըլլայ յուլիրական յուռութք մը: Որ առջեւդ պիտի բանայ բոլոր գոները ու թող պիտի տայ քեզի մինչեւ քովս համելու . . .:

Իրիկուան, մութ գոյն քօղով մը ծածկուած, երօնին ուզգուեցաւ գէպի կեսարի ընակարանը:

Կեսարի ըսածին պէս, մատանին չնորհիւ ազատութիւն մտաւ յաղթականին պալատը, ստրուկները խոնարհէն տութիւն ըրին երօնինի առջև և ան ընդհուպ կայսեր հետ դէմ առ դէմ գտնուեցաւ:

Ճաշարահի անագապլինձէ մահճակալներուն վրայ կեսար կը ճաշէր իր բարեկամներուն, ատենակալներու և ազատագիրներուն հետ. սրահը լեցուն էր վարդի թերթերով. թափանցող բոյր մը կը գինովցնէր սեմէն ներս մանողը:

Կեսար ճանչնալով երօնինը, որ իր քօղը ձգած էր, յօնքերը պաստեց, բայց խկոյն ժամեցաւ. լաւ տրամադրութիւն ունէր. օրուան յուզումներէն և մանաւագունքուն գաւաթներով խմած գինիներէն արբախ, ձևոքը երօնինի երկարեց, ըսելով:

— Ահա գեղանիներուն գեղանին . . . կեղտական

աշխարհին մէջ կատարուած նուռանումներուն ամսնէն հրաշալին . . . . :

— Եւ ահա՛ թշուառականը, երդմանագրուժը, որ կնոջ մը սէրը գողցած է նենզամիտ խոսուումներով, աղաղակեց էրօնին կատաղութենէն սարսուռն:

— Էյ բաւ է, կալուհի. ի՞նչու այդ չեշտով կը խօսի:

— Ի՞նչ ըրիր Վէրսէնժէթօրիքսը:

— Կեանքին չմնացեցի՞ միթէ:

— Մահուրնէ աւելի գէջ չարչարանքի մը ենթարկելու համար զայն, կերծաւո՞ր բռնակալ . . . : Բայց անպատճէ կերպով չէ որ զիս խարած պիտի ըլլաս: Աստուածները պիտի պատճեն քու դրուժանութիւնդ: Կեսոր քրքջալիր բաւ:

— Առ քեզի պոռնիկներու խօսք: Անոնք բնաւ գո՞յ չեն ըլլար իրենց չնորհուածէն . . . : Բայց ես լաւ իշխան եմ . . . : Կը գանգատիս թէ խարուած ես այս սակարկութեան մէջ, լա՛ւ: Խզենք զայն . . . : Վէրսէնժէթօրիքսի կեանքը խնայուած ըլլալուն փոխարէն ինձի վճարեցիր և նոյնիսկ արքայավայել կերպով . . . : Լաւ, գանգիրը կը չնշեմ . . . գերիս քենէ կը զնեմ դարձեալ: Յաւ չեմ զգար աղատութիւնս ձեռք անցուցած ըլլալուս համար . . . : Այդ պարտուածը կը նեղէ զիս, տաղտուկ կը պատճառէ ինձի: Խիստ ուժգնորդն կը պաշտպանս զայն, ուստի չեմ ուզեր որ անոր վրաց խօսուի այլես: Վազը կորստեան պիտի մատնուի ան . . . : Բայց թո՛ղ չըսուի թէ Կեսոր սակարկած է քեզի տուած դրամը. ի փոխարէն այն անգին գանձերուն զոր ինձի չուայլեցիր իբր փրկանք, իս վերակացուս յիսուն հազար սէթէրս պիտի վճարէ քեզի: Քու անարդ Արվէրնցիդ այդքան դրամ չարժեր, բայց քու տուածիդ փոխարէն՝ այդ դրամը շատ աւելի նուռազ կ'արժէ: Սա զայն պէտք է գոնանաս ասով: Այսպէս հրամայեցի՞ . . . : Պահապաններ, նուիրատու պաշտօնեային մօտ առաջնորդեցէք այս կինը ու ներկայութենէո հեռացուցէք:

## Գ Լ Ո Ւ Խ Ե.

### Անսերելիրայ Բանիկին Մէջ

Կեսորի պալատէն արտաքսուելէն յետոյ, էրօնինի առաջին շարժումը եղաւ գետակը նեանել բռնի կերպով իրեն արուած ոսկիները, որոնք կ'այրէին մատները:

Արեան գին չէր միթէ: Եւ ի՞նչ արեան: Իր սիրած միակ մարդուն արեանը, որուն անձնատուր եղած չէր միաւ. բայց իր անրիծ պաշտանքը ա՛լ աւելի թանկարնին կ'ընծայէր զայն: Էրօնինի այնպէս կը թուէր որ զին զգացումին փափկութեան մէջ իր ցոփուէիի ապրդ կ'անքին արդարացումը կը գտնէր:

Տարաբախտ կինը լիարուան կ'առնէր այդ աղոտտ ոսկին, երբ մուածում մը կասեցուց իր շարժումը . . . :

Ոչ, ի զուր չպիտի մախէր այդ հարստութիւնը . . . : Արքուն ալ կեղաստ ըլլար այդ հարստութեան աղբիւ- մբարու պատճեն զայն, ամենէն աղնիւ գատին ըլլ, պիտի սրբազորձէր զայն, ամենէն աղնիւ յատկացնելով զայն . . . :

Վէրսէնժէթէթօրիքսը գնելու համար է որ անպատճէ կը կասար յիսուն հաղար սէսթէրս տուած էր: Թո՛ղ կառ կեսոր յիսուն հաղար սէսթէրս տուած էր:

Կեսորի դրամին չնորհիւ, Վէրսէնժէթէթօրիքս աղատ պիտի ըլլար . . . : Էրօնին լանկարծ յլացած է այդ յան- պիտի ըլլար . . . : Էրօնին լանկարծ յլացած է այդ յան- պիտի ըլլարիրը, և առանց վայրկեան մը կորսնցնելու դուզն ծրագիրը, և առանց վայրկեան մը կորսնցնելու գործի պկասծ է, յաջողցնելու համար զայն, գարշելի մահագձիւնին գործադրութիւնն առաջ, որ մահուան կը գատապարտէր փառայեղ գերին:

Բայց նախ պէտք էր զիսնալ այն զնտանը, ուր կծկտած էր հերոսը: Քաղաքաբետութեան պաշտօնեայ

մը , գանձապահ պաշտօնեայ մը , որ կրօնինի բարեկամաներն են , աեղեկութիւն պիտի տան . . . : Մէկուն ումիւսին մօտ փութաց . . . : Վերջապէս բանտին աեղը ճշգրտորէն հասկցաւ : Հօն , Մեծ Սիրքին մօտ , Ամամիլլայի սոսկալի բանտին խոնաւ ու մթին նկուղներուն մէջ մեծ կեզտացին կը քաւէր հռոմէական արծիւներուն դէմ ըմբոստացումը և իր երկրին անկախութեան մասին ունեցած անձնութրութիւնը . . . :

Մամիլլայի բանտը . . . : Կրօնին ժպահցաւ . բանտապետը Մէմիփոսը չէր միթէ , այսինքն իր ազատազիրներէն մէկը :

Բայց մանկամարդ կինը ցնցեց գլուխը . ո՛չ , Մէմիփոս չաւ վախնար կեսարէն . մնաց որ հարուստ էր ու կաշառակերութեան փորձ մը անկարելի պիտի ըլլար . ուրեմն ետ կենալու էր իր ազնիւ ծրագրէն :

Կրօնին արխութիւնը կորօնցնելու վրայ էր , երբ յոյսի նշոյլ մը ծագեցաւ մոքին մէջ . երկու տարի առաջ , Պանատօնքի օր մը , կրօնին քմայքը ունեցած էր զինաթափ մենամարտիկ մը մահուրնէ ազատելու . աշխարհուն առջեւ կը պատկերանար տեսարանը : Կը լիչէր ափրիկեցի յանցապարա սուսերամարտիկը , անագապինձի պէս սև մարդ մը , որուն կոկորդին մէջ պիտի միրճուէր սոլառնական դամակը , ոտքերը շղթալին օղակին մէջ ըռնուած ըլլալուն համար : Բայց կրօնին ինք ալ չէր գիտեր ինչո՞ւ . թերեւս մարդուն արձանացն գեղեցկութեան համառ , բժամաաը բարձրացուցած ու Ափրիկեցին ազատած էր : Նոյն իրիկունն իսկ կրօնինի մօտ երթալով չնորհակալութիւն յայտնած ու իր ամրող կեանքը նուիրած էր անոր , թէեւ ազատ ըլլար իր սուսերամարտիկ : Կրօնին ժպիտով ընդունած էր այդ բուռն երախտազիտութիւնը :

Կեսարի տարիուհին , այս ատեն զօրաւոր , պէտք կ'ունենար աննշան նուպիացիի մը :



Սև հազար էր թեթեւ շրջազգիսոյ մը Ապրիլի ամագի մը պէտք

Այդ սեւամորթը, Եռևազո, նոյն պահուն Մամիլ-  
լայի բանտին մէջ պահապանութիւն կ'ընէք: Էրօնին  
գիտեր այդպէս ըլլալը, քանի որ ինք պաշտպան կանգ-  
նելով միջնորդած էր որ այդ պաշտօնը տրուի անոր:  
Հիմա ատենը չէր միթէ այդ խոստումները յիշեցնելու  
Ավրիկեցին . . . :

Առանց վայրկեան մը համգեկու, էրօնին գիշերանց  
առուն վերադարձաւ, համդիսական զգեստը հանեց,  
մութ գոյն քոսթիւմ մը հագնելու համար, խարսկաչ  
գեղեցիկ մազերուն վրայ թանձր քող մը ձգեց, ու  
առանց զահաւորակը նստելու, որպէսզի կասկած չար-  
թնցն էր, առանձին ու հետիոտն ուղղուեցաւ դէսփի սոս-  
կալի զնտանը, առեւտուրի բանուկ թազին մէջէն յա-  
սածանալով, ուր կը վիտային, բեռնակիրներ, նաւազ-  
ներ ու ցնծուհիներ: Սարսուն, էրօնին քարերուն մէջ  
բացուած բանտին ծանր ու հաստ դուռը զարկաւ, և  
բանտապահ Եռևազոն հարցուց:

Բանտապահը զարմանքով ընդունեց այդ անա-  
կալ այցելութիւնը . . . : Էրօնին անոր ձեռքէն բռնեց,  
գետին եղերքը տարաւ ու նոն լուսնին չողերուն տակ  
քօզը նետեց վրայէն, ըսելով.

— Կը ճանչնա՞ս զիս:

— Դո՞ւն ես, երկնային էակ, յարեց նուպիացին կող-  
դոջուն և յարգալից, ճանչնալով այն կինը, որուն մէ-  
ծապէս երախտապարտ էր:

— Կեանքդ ինծի նուիրած ըլլալդ չե՞ս մոոցած . . . :

— Չեր հրամանին տակն եմ, աւելցուց նուպիա-  
ցին սորկական շեշտով մը:

— Քու բանտիդ մէջ կը ճանչնա՞ս Վերաէնժէթօ-  
րիքս անուն կալիացի մը, զոր արգելափակ ըրած են  
իր զերի . . . :



— Ինծի պաշտօն արուեած է առառ իրիկուն մասը յանձնելու հաճարի հաց, ջուրի փարթը և ապուրի մկուաեղը . . . :

— Ո՞վ Արամազդ, չեխ յուսար որ այսքան դիւրին ըլլայ յաջողութիւնը . . . :

— Այդ բանաւրկեալը ինչու կը շահագրդուէ քեզ . . . :

— Կ'ուղեմ որ ազատ ձգուի քու չնորհիւդ։  
Աեւամորթը սկսաւ դողալ ամբողջ մարմնովը։

— Կեանքս է որ կը պահանջես . . . :

— Ինծի չի նուիրեցի՞ր միթէ . . . :

— Այս՛, կակազեց նուսփացին նուազուն ձայնով։

— Մնաց որ, վախնալիք բան չկայ . . . : Կեանքը վտանգի մէջ չէ Բաւական ոսկի պիտի տամ քեզ, որպէսզի Հռոմ խոյս տաս, կեսարի և Մէմինոսի զայրոջթէն առ պատելու համար . . . : Այդ դրամով պիտի կրնաս նուզատելու համար . . . : Այդ դրամով պիտի կրնաս անդրադ ու ձոխ պիոյ անապատները գտանալ և հոն անդրադ ու ձոխ կեանք մը վարել։

— Թո՞ղ քու կամքը կատարուի, պատասխանեց Եռումպօ։

— Ուրեմն բանս պիտի մացնես դիս . . . իմ առ ջեւս պիտի բանսս այն գետնափոր բանախն գուռը, ուր կեղտացին կը սպասէ իր մօտալուտ վախճանին . . . : Մնացեալը յանձնէ պաշտպան աստուածունիներուդ . . . : Անոնք չպիտի լին քեզ, քանի որ լաւ զործ մը կը կատարես . . . : Ահա քեզի այնքան ոսկի որուն պէտք չկայ խոյս տալու և երջանիկ ապրելու համար։

Ու հիացիկ սեւամորթին ձեռքերուն մէջ հնչուն ջրվէժի մը պէս հոսեցուց յիսուն հազար սիսթերով, որով կեսար կարծած էր զինքը նուածել։

Յետոյ յարեց կրօնին . . . :

— Հիմա առաջնորդէ դիս . . . :

Մութ գիշեր մըն էր ամէն ինչ կարծես կը քնանար այդ խաւարին չէնքին մէջ . միայն ընդհատաբար կոինչ մը կը լուսէր գետնին տակ, ինչ որ կռահել կուտար թէ օրհասական զոն մը կար հոն։

Ամենափոքր ազմուկ մը լսելուն պէս դողի մատնուած, Եռումպօ կ'առաջնորդէր կրօնինը, որ սոսկումէն համբացած, խոնաւ կալրիներու բաւիզին մէջէն կը յառաջանար: Կպչուն աստիճաններով սանդուխէ մը վար կ'իջնէին ու մամուապտ սալաքարերու վրայէն կը սողոսկէին . . . :

Ի վերջոյ սեւամորթը կանգ տուաւ ցած ու մէկ հոգիի անցքը թողլատրելու չափ լայն կիշեի մը առջեւ . . . : Եկուզի մը մուտքն էր ան, հաւանաբար, Տիրերի ջուրերէն աւելի վար մակերեսով: Եռումպօ հրեց երկաթէ գուռը ու ըստ։

— Չեռքէս եկածը ըրի . . . թո՞ղ Պղատոն պաշտպանէ մեզ . . . : Ես կը հեռանամ . . . աճապարէ՛, որովհետեւ հակալութեան չորսորդ ժամանակաշրջանին գիշերապահները հիմա պիտի անցնին հոսկէ . . . : Բայց մինչեւ այն ատեն բոլոր դռները բաց են քու առջեւգ . . . :

Կրօնին խարիսխանքով յառաջացաւ գետնափոր բանախն մէջ . նեղ ու ցուրտ նկուզ մըն էր, ուր արեւը երբեք չէր թափանցած այն օրէն ի վեր երբ որմնազիբ-ները շինած էին անոր կամարը. հոն փոտած յարդերու վրայ նշմարեց գետինը փուռած մարդկացին ձեւ մը:

— Բարեկամ, մրմնջեց կրօնին նուազուն ձայնով մը:

Խուլ հեծեծիւն մը պատասխանեց:

Կրօնին աղտոտ խշտեակին վրայ ծուելով յարեց.

— Վէրսէնսէթօթօթիքս . . . Վէրսէնսէթօթօթիքս . . . :

Կալլիացիներուն հզօր զաւակը, չե՞ս ձանչնար զիս . . . :

Այն ատեն ստուեր մը ցցուեցաւ . . . : կրօնին,

խելայեղ ու դանդաշուն, այդ ուրուականին մէջ հազ  
զիւ ձանչցաւ խրոխտ Արվէրնցին, ասենքան այնքան  
գեղագէմ, այնքան գօրաւոր ու այնքան հպարտ :  
Տժդոյն, վախտ, կիսամերկ, կորաքսմակ, մազերը ճեր-  
մկած, զիւակի մը կը նմանէր արդէն : Միայն ակնակա-  
պիճներուն զարհութելի խորշին մէջ աչքերը կ'արտա-  
յալտէին ազնւութիւնը և կորովը այդ գերիին, որ վեց  
տարիէ ի վեր բանտարկուած կը մնար այդ գերեզմա-  
նին խորը :

— Ի՞նչ կ'ուզես ինէ, հարցուց բանտարկեալը հե-  
ռաւոր ու խուլ ձայնով մը :

Մանկամարդ կինը հեծլատուքով պատասխանեց :

— Երօնինն եմ ես, այս կեղտական քրմանին, որուն  
խնայեցիր տանջանքն ու մահը Ժէրկովիի նուիրական  
անտառներուն մէջ, կը միշե՞ս . . . : Եմ երախտագի-  
տութեանս հարկը մտառցանելու եկած եմ . . .  
ազատութիւն կը բերեմ քեզի . . . :

Վէրսէնմէթօրիքս հեղնական ծիծազով մը պատաս-  
խանեց, ուսերը ցնցեց ու շրթները մրմնչեցին . . .

— Շա՛տ ուշ է . . . : Ի՞նչ օգուտ ուշ . . .  
Երօնին իր յուզութը զափեց . . . : Ապագային վրայ  
հաւատք ունենալուն, պնդեց .

— Ո՞վ իմ հերոսս, հոս եկած եմ, քեզ տանելու  
համար Մէզանի քաղցրիկ երկիրը . . . : Հարուստ եմ  
ու սիսի կրնանք երջանիկ և առանձնացած կեանք մը  
վարել . . . : Վէրսէնմէթօրիքս, պէտք է խոստովա-  
գարել . . . : Վէրսէնմէթօրիքս, սիմանք սիրած եմ . . .  
Նիմ որ կը սիրեմ քեզ ու միայն քեզ սիրած եմ . . .  
Ոյս', այն օրէն ի վեր երբ քարասեզանէն քակեցիր  
Ոյս', այն օրէն ի վեր երբ քարասեզանէն քակեցիր  
զիս գողդոջուն ու զբեթէ կիսամեռ զիճակի մէջ, քու  
պատկերգ երբեք չեռացաւ յիշողութեանս առջեւէն ու  
սրտիս մէջ դուն միայն տեղ գրաւեցիր . . . : Սակայն  
կարեկից ու անբասիր եղբայր մը եղար ինծի համար . . .



Է. Կ. ԿԱՐԱԳՅԱՆ  
Հովհաննեսի կարասիները՝ այդ պերճանքը  
ու հածոյրի բնակարանին չքնաղ շրջանակը կը ծեւացնէին

Եկուրը, կ'ըսեմ քեզի . . . : Ատքի ելի՛ր . . . : Գեռեղմանէն գուրս եկուր . . . : յարութիւն ա՛ռ . . . : Ես կրնամ գործել այդ հրաշքը . . . իմ ոսկիներուս առջեւ կը բացուին բոլոր գոները . . . : Եկուր . . . : ով գիտէ . . . թերեւս օրին մէկը վրէժինզրութեան մօտալուտ ժամը պիտի ննչէ . . . : Իբր պետ Կեղտացիներուն, որոնք միշտ կը հնազանդէին և անշուշտ պիտի յաջողիս ոգեւորել պարտուածներու արիութիւնը և հոռմէական լուծը թօթավմլով, Կալիսական հին երկիրը կենդանացնել, երէկի յազթականին սուզ ծախելու համար իր ըրած նախատինքները:

Բայց Վերսէնժէթօրիքս շարունակեց գլուխը ցնցել և ըստ:

— Ոչ, ոչ, իմ ձակատագիրս լրացած է: Քու ձամբագ շարունակէ, ով կին: Իմ դերս աւարտած է և հոռ մեռնելէ զատ ուրիշ բան չունիմ ընելիք . . . :

կրօնին թեւերը զալարեց . . . : Հեւքոտ շեշտով մը ըստ:

— Իրածդ անիմատ բան է . . . : Ասանկ գեղեցիկ ասիթ մը պիտի փախցնե՞ս:

— Այլեւս առիթ չկայ ինձի համար, ես ստուեր մին եմ միայն ու ստուերներուն համար բան չեն ըներ: Վերսէնժէթօրիքս, որուն վրայ կը խօսիս, արդէն ինկ խայտառակարար մեռած է այն աղետալի օրը, ուր վատթար գալանի մը պէս, կայսեր կառքին լըծուած չզթայակապ ստրուկներու անշան խումբին մէջ, հոռմէացի ժողովուրդին ծաղրին նշաւակ ըլլալով, զինուորականներուն խաղալիկ ու կեսարի պատուանդան դարձած է . . . : Գնա՛ բանդ, անօգուտ գործի մը համար մի՛ ուշանար և մի՛ զբաղիր այլեւս մեռներով, որոնք կը փատին իրենց գերեզմաններուն մէջ . . . : Իմ անկումս անդարձաննելի է: Նուասացած ու պարտուած, հրամայելու և ապրելու արժանի չեմ . . . :



— Աւազ :  
 — Հեռացի՛ր , կ'ըսեմ քեզի . . . տաեն մի՛ կոր-  
 անցներ . . . հիմա վրայ կը հասնին . . .  
 — Բաել է բան մը չե՞մ կրնար ընել քեզի համար :  
 — Կրնաս ընել :  
 — Ի՞նչ :  
 — Վրէժս լուծել :  
 Ու յանկարծ , նոր կորովով մը , արագօրէն բա-  
 ցարեց .

— Այո՛ , ո՛վ կին , կրնաս ինձի ընծայել այն գե-  
 րագոյն ուրախութիւնը , այսինքն վրէժխնդրութիւնը . . .  
 Ամբողջ ուժու , կորովդ , սեռիդ բովանդակ զօրութիւնը  
 գործածէ արդարութեան ու պատիւի սուրբ գործին  
 համար . . . : Տապալէ՛ հռոմէական ժողովուրդին կուռ-  
 քը , ճակատը ոսկիով զարդարուած արձանը , քանի որ  
 տիզմով թաթաւուն հն սոտքերը . անողոք և նենդամիտ  
 յաղթականին կրինին եղիր . . . : Ո՞հ , եթէ երրեք  
 թարանի ու թէօթաթէսի վրայ երդնուս որ կեռարը  
 զոհելու կրօնական պարտքը պիտի կատարես ,  
 հանդարտեցնելու համար իմ և բոլոր կարիճներուն ուր-  
 ակավանները , օրոնց ոսկորները կը ճերմկին ստրկացած  
 կալիս հողին վրայ . . . ահ , ո՛վ կին , այն տաեն քեզի  
 համար ըրածէս շատ աւելի մեծ գործ տեսած պիտի ըլ-  
 լաս . . . ու անձառ ցնծութեամբ մըն է որ վիզո սիտի  
 երկարեմ դահիճին սուրին :

կրօնին սիրով ու կատաղութեամբ բորբոքած , ձեռ-  
 քը երկարեց ու հանդիսաւոր շեշտով մը ըսաւ .

— Յարեկամ , մեր երկրին անողոք դիցուհիներուն  
 վրայ կ'երդնում որ քովդ պիտի վերագառնամ քու-  
 տանջանքու հրամայուլ հրեշին քաւել տալէ յեսոյ իր  
 յանցանքը :

— Ծնորհակալ եմ , մընձեց վերսէնժէթօրիքու ու  
 կուրծքին վրայ քաշելով սիրատոչոր կըօնինը , ու մեղա-  
 սորուհիին ոսկեգոյն ձակտին վրայ յամրօրէն դրոշմեց  
 համբոյր մը , նշանածի մը համբոյրին պէս անրիծ ու քաղցր  
 կրօնինի այնպէս թուեցաւ որ այդ համբոյրը մաք-  
 րած էր իր բոլոր պղծութիւնները . . . :



Գ Լ ՈՒ Խ Զ.

Մօնքէ Բինչիոսի Վ. Փլլան

Այսուհետեւ Երօնին միակ մտածում Ֆը ունէր . այէ  
է Կեսարը սպաննել :

Կեզտական բարի գիցուհիներուն վրայ համդիսա-  
ւորապէս երգուած էր այդ բանը , ու չպիտի թերանար  
իր երգուածին մէջ :

Ոչ մէկ բան պիտի խրաշեցնէր Երօնինը , գործ գնե-  
րու համար իր ծրագիրը , ու ոչ մէկ խայտառակութեան  
առջև չպիտի ընկրկէր ի հարկին :

Բայց ի՞նչպէս պիտի հաւնէր իր նպատակին . ան-  
կ'ուղէր որ Կայսրը անուանարկիչ ու բուռն մա-  
հով մը անշնչանար : Դաշոյնով մը զինուած , իր պա-  
լատին մէջ փողոտէ՞ր զայն . . . : Բոնակալը լաւ պա-  
պանուած էր ու իրմէ պիտի կառկածէր . բայց այդ մա-  
շատ բաղցր , արագ ու ատամակ կը թւաւէր Երօնինի . . .

Վարձկան մարդասպաններու միջոցաւ սպաննե-  
ատր : Ո՞վ կրնար երաշխաւորել թէ զինքը չպիտի մաս-  
նէին , սպանութիւնը կատարելէ առաջ :

Ոչ , այդ գործը պիտի կատարէր , յաջողութեան  
վրայ վատան ըլլալէ յետոյ միայն :

Յաջողութեան հաւանականութիւնը աւելցնելու  
ոսկի դիզելու համար , որով խիզճերը կը զնուին , շը-  
թայազերծեց բոլոր կիրքերը , նախանձ  
ատելութիւն զրգուելով : Աւելի վարձկան ու ցոփու-  
կեաց դարձաւ Երօնին : Իր գեղեցկութեան չնորհ ի  
հետզհետէ կ'աւելնար իր հարստութիւնը ու համբաւու-  
սպանուականներ կը փճանացին անոր համար : Հարկու

հաւաքներ ու մաքսաւորներ անոր համար կը գողնա-  
ցին ու պատիւնին կը կորսնցնէին , ասպետներ անձնաս-  
պան կ'ըլլային , որովհետև դրամ չունէին անոր գըգ-  
ուանքները վայելելու համար , ու երկչոս ըլլալնուն ,  
չէին կրնար ձեռք անցնել այն գանձերը զոր կրօնին  
կը պահանջէր մէկ համբոյրի փոխարէն :

Երօնինի տեղ ուրիշներ պիտի գոհանացին այդ փոխ-  
վրէժով , քանի որ հոռմէտական ազնուականութեան  
աղէտը դարձած էր ու իր շուրջը տարածած սուգը կ  
հաւասարէր իր հայրենիքին թշուառութեանը :

Բայց կեսարի կեանքին աչք ունէր և հետզհետէ  
աւելի բուռն փափաք մը կը զգար վերջ տալու անոր  
կեանքին :

Իր տեսդագին զգացումները համդարտեցնելու . և  
անդորրութեան մէջ մշակելու համար իր մարդասպա-  
նական ծրագիրները , որոցեց ատեն մը հեռանալ այն  
վիլայէն , զոր Սիրէնափի անթիհիւապատոս մը  
կրօնինի համար շինել տուած էր Բինչիոս լերան վրայ :  
Սէզալթինի մէջ , գետակի մը մօտ գտնուող և իրեն  
պատկանող գեղջկական տուն մը կը քաշուէր : Հազիւ  
թէ հոն տեղաւորաւած , գահաւորակով պտտած ատեն  
կրօնին հանդիպեցաւ նահանգապետի գահաւորակին :

Մինչեւ այն ատեն կրօնին չէր հանդիպած այդ  
հահանգապետին , բայց յաձախ լսած էր կեսարի խօսիչը  
անոր վրայ :

Մարկոս Եունիոս Բրուտոս անուն երիտասարդ մըն  
էր ան , մօտաւոր ազգական կատօն Աւտիկէի . անոր  
համար կ'ըսէին թէ կայիսոս Յուլիոսի ապօրէն զաւակն  
էր . . .

Անտարակոյս , իր կարծեցեալ հօր գեղեցկութիւնը ,  
յանգնութիւնը և ուժը ունէր . բայց իր հօրեղբօր նկա-  
րագրին գլխաւոր գիծերը շեշտուած էին իր մէջ . Կա-  
րագրին գլխաւոր գիծերը շեշտուած էին իր մէջ .

տօնի պէս Մարկոս Յունիոս ալ իմաստուն, փիլիսոփայ ուղիղ և ստոյիկեան հոգի մը ունէր :

Թունդ հանրապետական մըն էր ան :

Եքօնին շատ մը ծերակուտականներու հետ յարաբերութիւն ունէր, որոնք մտերմական ու հեշտանքից ժամերուն չէին քաշուեր աղատօրէն խօսելու : Այսպէս, մանկամարդ կինը Հանրապետութեան վվասւոր անձնաւորութիւններուն էն թաքուն մտածումներուն իսկ վերահասու եղած էր, ու Մարկոս Յունիոս Բրուտոսի հանրային և անհատական կետնքի մասին խօսուածներէն տեղեկութիւն ունէր :

Եքօնին գիտէր թէ Բօմբէյի բարեկամը ըլլալէ յետոյ, կեսարի արարածներէն մէկը դարձած էր ան կայսրը չնորհներով ողողած էր և բացայացարէն կը պաշտպանէր զայն, որպէսզի իրեն հաւատարիմ մնայ. բայց Եքօնին նոյնպէս գիտէր թէ կայսեր փառակիրութիւնը զայրոյթ կը պատճառէր տիքթաթօրութեան այդ թըշնամիին :

Մանկամարդ կինը նախազգացում մը ունեցաւ թէ Բրուտոս իրեն լաւ մեղսակից մը պիտի ըլլար, և անոր պիտի կրնար վստահիլ իր վրէժինդրութեան դործը :

Մարկոս Յունիոս Բրուտոս զգաստ մարդ մըն էր. բայց Եքօնին այրերու մասին ունեցած փորձառութեան չնորհիւ գիտէր թէ ձարպիկ կին մը ինչե՛ր կրնայ ձեռք բերել այդ տեսակ բնաւորութիւն ունեցող անձերէ . . . : Շուտով յղացաւ իր ծրագիրը : Կարծ հրաման մը տըւաւ դահաւորակը տանողներուն, որոնք վարժուած էին ատանկ խաղերու. անկում մը պիտի ձեւացնէին, էին ատանկ խաղերու. անկում մը պիտի ձեւացնէին, գահաւորակը մեղմօրէն տապալելով ձամբուն խոսներուն վրայ : Սարուկներու կեղծ ճիչերը և ողբուկոծերը լսելով Բրուտոս ետ դարձաւ ու օգնութեան փութաց ցուլ



Բրուտոսի հետ լսիրշ ձեւեր չէր առներ,

փուհին, որ իրը թէ նուաղած էր: Էթօնին զգեստի  
ճարտար տակնուվրայութեան մը մէջ պէտք եղածէն  
աւելի ցոյց կուտար թաքուն գեղեցկութիւններ, ինչ  
որ զինէ պիտի հանէր նուաղ միամբտ ամաթէօր մը իսկ:  
Գահաւորակին թեւերէն մէկը կոտրած էր արկածին ա-  
տեն: Նահանգապետը բաւական ձախաւեր կերպով  
պնդեց որ Էթօնին չմերժէ իրեն առաջարկուած տեղը  
գահաւորակին մէջ: Նուագահանգէսէ կը գառնային ա-  
նոնք: Ակսան խօսակցիլ:

Իրուսոս գիտէր թէ Էթօնին ի՞նչ ազգեցութիւն  
ունեցած էր կեսարի վրայ...: Հիմա որ իր մօտ ունէր  
հմայիչ կինը, այն իրարանցումէն յետոյ, զոր պատա-  
հական կը նկատէր, իսկապէս ցաւ կը զգար ատենօք  
Էթօնինի բնակարանը չյաձախելուն համար կայսեր մար-  
դոյ հետ, թէեւ այս վերջինները կը հրաւիրէին զինքը  
մասնակցելու հոն տեղի ունեցած փառաւոր խրախ-  
ձանքներուն ու ճոխ հացկերութիւններուն:

Իր կատարելիք գերին մասին անսովոր հասկացո-  
ղութեամբ մը, Էթօնին իսկոյն գտած էր այն  
տկար կէտը, որով ազգեցութիւն պիտի գործէր նոր  
սիրահարին վրայ: Յայրատ դիրքերու, գրգռիչ ձեւերու  
և երկդիմի խոստութներու պէտք չէր զգար: Անոր մար-  
մին նուաճումը ընելէ առաջ, կոահած էր թէ նախ  
պէտք էր միտքը գրաւել, Ամէն բանէ առաջ ուզեց  
անոր բարեկամուհին, սրտակիցը, խորհրդականը ԸԱՄՆ,  
այն գիտակցութեամբ թէ քիչ ատենէն սիրուհին պիտի  
գտանար:

Իր սկզբնական կրթութեան չնորհիւ, փիլիսոփա-  
ներու մասին հասկացողութիւն ունէր, ասկէ զատ՝ բազ-  
մաթիւ ծերակուտականներու, բանաստեղծներու և մաս-  
տենագիրներու հետ յարաբերութիւն մշակելուն համար  
թեթև ծանօթութիւններ, ունէր, ինչ որ կրնար ստ պատ-



բանքը ընծայել թէ բազմակողմանի հմտութեամբ օժառուած էր :

Բրուտոս այն աստիճան սիրաւարեցաւ էրօնինի որ այլ ևս չէր կրնար ոչ իր գգացումները դատել և ոչ ալ վերլուծել իր խանդավառութիւնը :

Կեղտական աղիճը կատարելապէս նուտճած էր խստակրօն ու մաքրակրօն ստոյիկեանը : Բացարձակ տիրապետութիւն մը ունէր անար վրայ . Նէմէսիսի գործը պատրաստուած էր . էրօնին վերջապէս ձեռքին թէջ ունէր վայրագ, անողոք վրէժինդրութեան գործիքը զոր այնքան երազած էր . . . .

Այնուհետև էրօնին կրցաւ դիւրութեամբ Բրուտոսի մէջ մշակել իր քինախնդրութիւնը , ուզածին պէս կերտել իր ոխն ու վախը , հաւասարութեան համար ունեցած սէրը և տիքթաթորութեան դէմ սնուցած ատելութիւնը արծարծել , կեսարի մէջ ճամանչել թշնամի մը , որ երդուած էր խեղդել ու մարել հանրապետական ազատութիւնը նորածին կայսերապաշտութեան ծիրանիին տակ :

Այո՛ , կեսար անսահման փառասիրութիւն մը ունէր և Հռոմայեցիները կ'ենթարկէր ստրկութեան էն ահօելի վանդին , որուն երբեք մատնուած ըլլային Բրէնսոսի և Աննիբալի յաղթանակներէն յետոյ . . . .

Բրուտոս ի՞նչ կապով ալ միացած ըլլար կեսարի հետ , անոր պէս մարդ մը , Կատոնի աշակերտ մը պէտք չէ թողաւր որ բոնաւորը շարունակէր իր յաղթական գնացքը , որ աղիտարեր պիտի ըլլար երկրին մեծութեան ու ապահովութեան :

Այսպէս , Բրուտոսի սրտին մէջ ընդվզումի սերմը կը ցանէր , որ ահարկու և արիւնոտ բոլբոջումով մը պիտի փթթէր ընդհուալ :

Ժամանակն ալ իր գործը պիտի տեսնէր , ու ալեւ

վստահ թէ իր թորած թոյնը աւեր պիտի սփոէր , էրօնին Հռոմ գարձաւ , Բրուտոսը ձգելով իր զայրոյթին ու կատաղութեան մէջ : Եթէ Բրուտոս չկարենար զրկուիլ իր քաղցր ներկայութենէն—ինչպէս կը խորհրծ էրօնին իրաւամբ—ընդհուալ պիտի միանար իր տարվ ունիին , ու այն ատեն մասնամարդ կնոջ ուրիշ բան չէր մնար ընել եթէ ոչ անոր ձեռքին մէջ դնել դաշոյնը , ոնդարմանեւ ինը գործադրիլու համար , որուն յատկացուած էր արլէն Բրուտոս :

Կեսար իր դիմակը նետած էր յանկարծ . իր միապետական յոյսերը գաղտնիք մը չէին ալեւս . բոլոր գործերը մէկ նպատակ ունէին միայն , այն է Տիեզերքի բացարձակ , միակ , ամենազօր տէրը , վեհապետը գառնալ :

Մնաց որ , Հռոմէացի ժողովուրդը հասունցած էր ստրկութեան համար :

Կաշառակեր , խաղամու ու պարգեւ առնելու վարժուած խուժանը կեսարի անունով միայն կ'երդնուր , կը ծափողջունէր փողոցէն անցած ատեն , ետեւէն կ'երկը աղավանուած էր , պատրաստ՝ կայսեր համար կոտորպահապանուած էր , պատրաստ՝ կայսեր համար կոտորուելու : Այսպէս , ամէն անգամ որ կեսար դուրս եւելու : Իսպահիւ իրեն հանդէսներ մը կ'ըլլային :

Իշխանութեան գլուխ գտնուողները , այն է Պրատարեանները , զոր իրարու ետեւէ հարստացուցած էր կեսար , իր ստրուկները , իր մէկ բանը դարձած էին , կեսար , իր ստրուկները , իր մէկ բանը դարձած էին , պատրաստ ամէն ինչ ընելու , էն գէշ հաւասականուած նկատի առնելով , որպէսզի կայսեր վերին իշխանութիւնը ապահովուի :

Ծերակոյար կեսարի ոտքերուն առջև կը գտնուէր , ամբողջ աղնուականութիւնը , վատ ու կամազուրկ ,

ամէն տեսակ չափազանցութիւններով վարկարեկ եղած .  
գձութեան ու սորկութեան մասին իրարու հետ կը  
մրցուէր , Կեսարի հաճելի թուելու համար , ու կը ցան-  
կար անոր հնազանդիլ միայն... :

Կայսեր իրաւունք չէին տուած միթէ իր անկողինը  
կանչելու բոլոր այն կիսերը որոնք կրցած էին հաճելի  
երեւալ անոր :

Չափը անցած էր ա՛լ :

Իրիկուն մը , Բրուտոս հասաւ Բինչիսի վիլան ,  
ուր կը գտնուէր էրօնին :

— Բաժակը կը յորգի , գոչեց Բրուտոս , ներս մըտ-  
նելուն պէս : Մվ ոիրելի ներշնչող , դուն որ ինչ աւելի  
լաւ կը ձանջնաս զիս , չպիտի՞ օգնես ինծի , տապալե-  
լու համար այն բանապետը որ այլասեր ած Հռոմի վրայ  
պիտի իշխէ :

— Որո՞ւ մասին կը խօսիս , կեղծեց էրօնին զար-  
մանքով :

— Կեսարի մասին :

Էրօնին սարսուաց . վերջապէս ժամը հնչած էր իր  
յամը ջանքերուն պտուղը քաղելու . . . : Բայց եթէ շտա-  
անապարէր , իր գրգապատճառը պիտի հասկցուէր և  
այնքան լաւ նիւթուած գտւադրութիւն մը անյաջողու-  
թեան պիտի մատնուէր :

Էրօնին սրտին տրոփումները զսպելով առարկեց .

— Բրուտոս , ՞ես վախնար այդքան զօրաւոր անձի  
մը վրայ յարձակում գործելէն :

— Միայն ես չեմ որ մեղ անպատճող շարաւին  
համար ամօթ կը զգամ : Եթէ ուզես ապաստան ընծայել  
ինծի և բարեկամներուս , քու բնակարանիդ մէջ է որ  
պիտի խորհրդակցինք այն միջոցներուն վրայ որավ պիտ-  
ի ազատագրուին խիզները ու մօտալուտ րոնակալու-  
թեան գէմ խոչընդուներ պիտի հանուին : Հոս խնջոյք

ու պիտի տանք այդ նպատակով , ու ոչ ոք չպիտի  
գտնկածի այդ մասին :

— Բրուտոս , իմ ամբողջ անձիս պէս տունս ալ  
քուէլէ , պատասխանեց էրօնին :

Երջանկութիւնը պատեց մանկամարդ կնոջ ամբողջ  
եռութիւնը , խորհելով որ հայրենիքի համար մեռած դիւ-  
ցազուններու երկնային բնակարանին մէջ Վէրսէնժէ-  
թօրիքս գոհ պիտի մնար իրմէ :

Այդ իրիկուն իոկ , Կայիսոս և բոլոր անկեղծ սամկա-  
լարները — ինչպէս նաև ոսկալուկները զոր կեսար  
մոռցած էր նպաստաւորել իր առատաձեռնութիւններով  
Մօն Բինչիսի վիլան կը հաւաքուէին , ու հանդի-  
մատոր երդումով մը յանձն կ'աւնէին փրկել Հռոմը և  
չանրապետութիւնը :



ԳԼՈՒԽ Է.

## Դաւադրութիւնը

Եթօնինի տան մէջ կատարուած խորհրդաժողովը որքան ալ գաղանի ըլլար, գարձեալ անդադանապահութիւններ եղան, որովհետեւ ամէն կողմ մատնիչները չէին պակսեր: Ուստի կեսարի իմաց տրուեցաւ եղելութիւնը: Բայց իր յարածուն ժողովրդականութենէն կուրացած, անխոնեմ կայսրը արհամարհեց նկատի առնել:

Իդոս ամսուան մէջ առառու մը, երբ կեսար իր բնակարանէն դուրս կ'ելէր, կինը վրան վազելով ըստաւ.

— Յուլիոս, մի՛ հեռանար, որովհետեւ գէշ նախազգացումներ ունեցայ...: Այս գիշեր, մտատանչուած, անկողնիս վրայ ելայ նստայ շարունակ, և ահաբեկիչ երազներ խանդարեցին քունս, երբ հազուազեալ կերպով կը փակէի աչքերս...:

Բայց կեսար կարեկցութեան ժպիտով մը և մեզմ ծալրանքով մը ըստաւ.

— Մի՛ վախնար բնաւ, իմ օրերուս թելը այնպիսի թանկագին մետաղէ մը շինուած է որ Պարկաներու մլրաները կարող չեն կտրելու զայն:

Ոչ մէկ բան կրցաւ արգելք ըլլալ որ կեսար ճամբան չշաբունակէ:

Կայսրը վստահութիւն ունէր իր պատրիկներուն, այն բազմաթիւ պաշտպանեալներուն վրայ, որոնք ամէն տեղ իրեն կ'ընկերանային. նոյնպէս վստահ էր ծերակուտականներուն հնագանդութեան մասին. ի՞նչ

կրնար պատահիլ, և ո՞ր մահկանացուն յանձնապաստանութիւնը պիտի ունենար յարձակելու կեսարի վրայ որ Հոռմայեցիներուն կուռքն էր:

Ուստի կայսրը Ծերակոյտ գնաց վստահալից, և ըստ սովորութեան, ճամբուն երկայնքը ընդունուեցաւ ներքողներով և գձուձ չողոմանքներով:

Սակայն, Ծերակոյտի սեմը անցնելուն պէս, կեսարի համար սկսաւ Գողգոթիան, որուն պատկերը գըտած է իր անմոռանալի էջերուն մէջ:

Կեսար գեռ նոր նստած էր, երբ դաւադիրները չրջապատեցին զայն, քաղաքավարական այց մը տալու պատրուակով: Յամնկարծ, կիմբէր Տիչիոս, որ նախապատրուակ ըլլալու պաշտօն ունէր, կեսարի մօտեցաւ ձեռնարկ ըլլալու համար. բայց կայսրը չուզեց լսել չորս մը ինգրելու համար. բայց կայսրը չուզեց լսել զայն և նշանացի համկցուց որ ուրիշ ատեն մը յայտնէ զայն և նշանացի համկցուց որ ուրիշ ատեն մը յայտնէ իր ազերուը. ծերակուտականը կեսարի պատմուճանը բռնեց երկու ուսերէն:

— Բանութիւն է ատ, գոչեց կեսար...:

Եոյն պահուն Քասքա, որուն կոնակ դարձուցած էր կայսրը, վիզին վարի մասէն վիրաւորեց զայն:

Կեսար զինքը հարուածող թեւը բանելով հերիւնին միջոցաւ ծակեց զայն. յետոյ ուզեց խոյանալ՝ բայց ուրիշ վերք մը կասեցուց կայսրը, ու ան ընդհուպ ուրիշ որ ամէն կողմէ գաշոյններ կը բարձրանային իր լրայ...:

Այն ատեն կեսար պատմուճանով ծածկեց գլուխը, ձախ ձեռքովը զգեստին մէկ մասը սրուճներուն արուածին մը միայն արձակեց, առանց բառ արուածին՝ հեծեծիւն մը միայն ստորին մասը ծածրայ բերաւ, որպէսզի իր մարմնին ստորին մասը ծածրայ ուի, ու պատշաճօրէն գետին փռուի...:

Կեսար քսանըերեք հարուած ստացաւ...: Առաջին կեսար քսանըերեք հարուած ստացաւ...: Առաջին արուածին՝ հեծեծիւն մը միայն արձակեց, առանց բառ արուածին՝ հեծեծիւն մը միայն ստորին մասը մատենագիրը արտաբերելու...: Սակայն քանի մը մատենագիրը

Ներ կ'ըսեն թէ կեսար տեսնելով որ Մարկոս Բրուտու  
ալ իր վրայ կը յառաջանար, յունարէն ըստ .

— Դուն ալ, զաւակս . . . :

Կայսրը գետին իյնալէն յետոյ՝ ամենքն ալ խոյս  
տուբին :

Ու կեսար առանձին մնաց խողխողուած և արիւ-  
նաթաթաւ, Պօմպէյի արձանին առջեւ, իր պարաւած  
մրցակիցը, որուն անարտայայտիչ աչքերը կը շողային  
կարծես, նախճիրի ու սպաննութեան այդ տեսարանը  
դիտելով :

Եւ ահա՛, յանկարծ, աստիճանատախտերուն ստո-  
րոտը, ցած վրան մը վարագոյրը մէկդի առնուեցաւ ո  
մարդկային ձեւ մը ցցուեցաւ հոն: Քօղարկուած կին  
մըն էր, սայդաբքզ քայլերով ան յառաջացաւ գէպի  
կեսարը, երկարօրէն դիտեց զգեանուած հական. յետոյ  
շատ ժօտիկցաւ անոր ու քօղը վրայէն նետեց:

Օրհասական կեսար իր վրայ հակած դէմքին դի-  
ծերը յիշելով միտքը պայծառացաւ բոպէ մը:

Կայսրը տեղին ելաւ, զարհուրելի ցնորքի մը մատ-  
նուած կարծես:

Յետոյ, այդ կասապի ու զարհուրելի կինը կեսարի  
ուսերէն բռնելով վայրագօրէն, ձիշդ իր առջեւ գրաւ-  
գայն ու երեսն ի վեր աղաղակից դոհունակ կատաղու-  
թեամբ մը ու ատելավատ բերկանքով.

— Յիշէ՛ Ալէզիափի դիշերը :

Կեսար, սարաւափէն համրացած, կը հանդար ու ա՛լ  
աւելի կը գունատէր, մինչ ապակեփայլ աչքերը կը  
խոշորնային սարաւիթի տպաւորութեան տակ:

— Բրուտոս չէ որ քեզ սպաննած է, յարեց խզէի  
ուրուականը, այլ ես: Այո՛, առ իս ձեռքովս միայն՝ ա-  
զետալի հարուածը իջեցուցի, որով միեւնոյն տաեն լու-

ծեցի վրէժը կալլիոյ և վէրախժէթօրիքսի . . . : Ու հիմա  
զիսես թէ որուն կոզմէ և ինչո՞ւ համար կը մեռնիս,  
ով գահիծ, քու զոհերուէ արիւնը թող խեղդէ քեզ և  
յաւիտենական խաւարին մէջ թո՞ղ քու վրադ ցայտէ  
միշտ:

Կինը, ամուր ձեռքով մը, Բրուտոսի դաշոյնը քա-  
շեց լայնափեռեկ վէրքին մէջէն. արեան ու ալիք մը  
շուց պոռթկաց . . . : Կեսար ուզեց խոսք մը արտաքերել, բայց  
երբ բերանը բացաւ, խոսքու հեծեծիւն մը միայն ար-  
եր ըստ պատճեն պատճեն պատճեն պատճեն պատճեն պատճեն:  
և ահա՛, լքուած դիմակի մը պէս, աստիճաննե-  
ծակից, և ահա՛, լքուած դիմակի մը պէս, աստիճաննե-  
ծակից, և ահա՛, լքուած դիմակի մը պէս, աստիճաննե-  
ծակից:

Այն ատեն, այլակերպած ու խելայեղ, էրօնին,  
կեղտական աղիճը անհետացաւ այնպէս ինչպէս որ եկած  
էր, իր քօղին տակ տանելով մահացու զէնքը, որուն  
վրայէն ուես կը վազէր գարշելիին արիւնը:

Այդ պահուն, Տիբէրի ամայի ամիրուն վրայ կը  
թափանէր Բրուտոս, անլուսին գիշերուան մը միտու-  
թափանէր թեան մէջ, երբ ուրուականներ ու հրէշներ կը ցցուին  
թեան մէջ, երբ ուրուականներ ու հրէշներ կը ցցուին  
կարծես. ան ըստ բախտի կը յառաջանար, սանդար-  
կարծես. ան ըստ բախտի կողմէ հալածական:

Օրհասական կեսարի ցաւագին ճիշը տակաւին կը բզզար  
ականջներուն մէջ :

— Դուն ալ, զաւակս . . . :

Խզէի խայթը կը պաշարէր Բրուտոսի հոգին ու բա-  
նականութիւնը կը գեղեւէր . . . :

Իրաւունք ունէ՞ր այդ բանը ընելու:

Կեսար իր սիրեցեալ զաւակին տեղ դրած չէ՞ր զին-  
քը . . . , կեսարի չէ՞ր պարտէր միթէ իր գիրքը, որքան  
ալ անկարեւոր ըլլար ան . . . : Վատա՞հ էր կեսար իր բուն  
հայրը ըլլալուն վրայ . . . :

Սհաելի անձկութիւն . . . :

Հիմա ձայն մը կը հալածէր զինքը, կրկնելով.

— Հայրասպա՞ն . . . : Հայրասպա՞ն . . . :

Բրուտոս կ'ոգորէր . . . կը փորձէր ինքինքը արդարացնել :

Ինչպէս պիտի ըլլար ատիկա . . . : Հանրապետութեան փրկութիւնը և Հռոմի ազատութիւնը ձեռք բերելու համար միթէ պէտք չկար բայցառիկ միջոցներու գիւցաղնական գերմարդկային որոշումներու :

Կեսար կ'ուզէր բռնաբարել օրէնքները . . . ստրկացնել ժողովուրդը . . . : Ան կուզէր թագաւոր հոչակել տալ ինքինքը . . . :

Միթէ ամէն ինչ չէպի հոտ չէր մզեր զայն : Զեռքերը ինքնին չէին յառաջանար պէպի գերութեան շըդթաները . . . :

Բրուտոսին կ'ինա՞ր Հռոմը ազատելու գործը, հակառակ քաղաքացիներու կամքին . Բուռն միջոցներու դիմելէ առաջ, սպառած էր իրաւունքին և համոզումին ընծալած բոլոր փաստերը, ետ կեցնելու համար կեսարը իր փառասէր ծրագիրներէն :

Սակայն կեսարի վերագրուածները ճշմարի՞տ էին միթէ :

Օ՛հ, ի՞նչ չարչարանքի . . . ի՞նչ ահոելի անձկութեան մատնուած էր Բրուտոս . . . :

Մութին, հովին, փոխորիկին մէջ, սառողին ու կարկուտին տակ, որոնք դէմքը կը մարակէին, Բրուտոս կը թափառէր անզգայ, ներքին և սպառչ տեսդիքը ենթակայ :

Յանկարծ տագնաապալից յիշողութեան առջև պատկեր մը ներկայացաւ :

— Երօնի՞ն . . . :

Նրբամիտ կալուհիէն, քուրմերու գիտութեամբ և փիլիսոփաներու իմաստութեամբ սնած կեղտական աղի-

Այս գիշեր, մասսանշանած, անկարգնիս վրայ ելալ առաջ շարունակ



Ճին զատ ոչ ոք կրնար լաւագոյն կերպով լուսաւորել  
Բրուտոսի խիղճը, դատողութիւնը ուղղել, վախերը  
փարատել և սիրտը հանդարտեցնել . . . :

Եթէ երբեք իր ամբողջ բանականութիւնը անզօր  
էր հոգեկան հանգիստ պարզեւելու, գէթ էբօնինի շա-  
ցուցիչ մտրմնին չքեղութիւնը, հոլանի ստինքներուն  
առուգութիւնը, հրացայտ գրկախառնութիւններուն արբ-  
շուանքը, մէկ խօսքով՝ այդ դիւթիչ էբօնինի ամէն մէկ  
շարժուձեւէն ծորած հեշտանքը պիտի կարենար Բրու-  
տոսի մէջ լուցնել մեղադրանքի ու սուզի ահարկու-  
ծայնը, որ շարունակ ուղեղին մէջ կը կռանէր սա ցնո-  
րեցուցիչ վամսկերը.

— Եւ դուն, ո՛վ անբան . . . եւ դուն, ո՛վ անբան:  
Վարժութեան ուժէն մղուած, Բրուտոսի քայլերը  
յառաջացան մինչև Մասթէ-Բինչիոս. էբօնինի վիւան  
մօտերը կը դանուէր . . . Հոն վաղեց:

Սեմին վրայ, ուր լատինական ջոջ տուներու մօ-  
դաիքին մէջ արձանագրուած կ'ըլլար խալի խանէլ  
(զգուշացիր շունէն) խօսքը, վերակացուն Բրուտոսը  
ընդունեց առանձնաշնորհուած հիւրի մը պէս: Բրու-  
տոս ամայի հիւրասրահէն անցաւ ու ներքնաբաժնը  
մտաւ հակառակ իր սովորութեան . . . :

Ան զիտէր տան բոլոր մասերը, եռանկողին ճաշա-  
սրահը թափուր էր, անտարակոյս, էբօնին խմացած ըլ-  
լալով գէպքը, սախընտրած էր այդ օրը ջնդունիլ իր  
բազմաթիւ հիացողները, ազատագիրները, ու հացկա-  
տակները. վստահ ըլլալով որ աւելի սերսերը պիտի  
գանէր էբօնինը, գէպի մեռելական ոհնեակը ուղղուե-  
ցաւ Բրուտոս . . . :

Ծիրանեգոյն վարագոյրը վեր առաւ, ու կարմրու-  
թիւն մը յանկարծ գունաւորեց հիւծած գէմքը:  
Ոսկեղբուագ լամբարի մը խորհրդապահ լոյսին տակ



ասիական երկիրներու խնկաւէտ իւզով լցուած , արծութէ քանդակագարդ ու մարդարտայեռ մահճակալին վրայ երօնին փուռաւած էր առանց քօղի , առանց ծածկոյթի , և իր սպիտակաթոյը մերկութիւնը ճաճանչագեղ արատ մը կը ձեւացնէր դողդոջուն բոցին արձակուծ կփռալիսին մէջ . . . :

Կարծես կը քնանար երօնին . . . :

Կալլուհին շրթունքին վրայ կը թափառէր անճառ երանութեան , գերմարդկային հեշտանքի ժափա մը , ինչպէս նկարիչները կ'ընծայեն աստուածային Աֆրոդիթ . շրթունքի շնորհալի շրջագիծը երոսի նուիրական աղեղին կորութիւնը ունէր . . . :

Բրուտոս ալ ժամեցաւ :

Այդ հրաշագեղ մարմինը տեսնելուն պէս , խղճի խայթի ու տարակոյսի բոլոր տարսաւած ստուերները անհետացան հրատոչոր մտքէն . . . : Ահա՝ միտթարող կինը , որուն սէրը ապրելու ուժ պիտի պարգեւէր , թերեւ խաղաղութիւն ու երջանկութիւն պիտի ընծայէր Բրուտոսի . . . :

Սն մօտեցաւ . . . ծոեցաւ . . . ու յանկարծ արձակեց վիրաւոր անասունի մը սոսկալի աղաղակը , սարսափի , անձկութեան ու յուսահատութեան աղաղակը . . . :

Երօնինի աւատածային կուրծքին մէջ միրծուած էր պողպատէ շեղք մը մինչեւ բռնատեղին . . . : Երկու ձեռքերով վերքին մէջ բռնած էր զաշոյնը . . . հաղիւ արիւնի քանի մը կաթիւներ , զոր թանկարժէք մանեաւ կի մը սուտակները կարծեց Բրուտոս , կը բժաւորէին երօնինի վարդագոյն ու խարտեաց մորթը . . . :

Ու Բրուտոսի ակնակապիճներէն դուրս ցցուած աչքերը ճանչցան այն դաշոյնը , զոր ինք միսած էր կեսարի սրտին մէջ . . . :

Բրուտոս , զաղանի մը պէս երկար կոինչ մը ար-

ձակելով , խոյս տուաւ , անհետացաւ ու մթութեան մէջ մակելով , խոյս տուաւ , առանց ըմբռնելու այդ կամաւոր սորասուզուեցաւ , առանց ըմբռնելու այդ կամաւոր մահուան վաեմ մեծութիւնը , առանց երեւակայմու այն գերագոյն բերկրամքը , զոր իր ոճիրը պատճառած էր կեղտական աղիճին՝ այլեւս իր երդումէն արձակութեան վերական բուժին՝ այլեւս իր երդումէն արձակութեան մտքէն անցնելու այն ահռելի դաւը , ուռած , առանց մտքէն անցնելու այն ահռելի դաւը , բրով ինք , Բրուտոս , անդիտակից վրիժառուն եղած էր բով ինք , Բրուտոս , անդիտակից վրիժառուն եղած էր բով ինք :

Ա Ե Ր Զ



Ամեն կողմ փնտուցէք

## "ԼԵՐԱՆ ՈԳԻՆ

Հայկական կեանին զգայացունց վեսպ

բռւն մէջ սպիտի գանէք վերջին պատերազմի միջոցին  
իշխանութիւն, ԱՌԻՋԻՑԻՅՑԻ, ՎԱՆԱՀԱՅՑ և ԷՐԶՐՈՒՄԻ  
պատամբութիւններուն մանրամասն նկարագրութիւնը

Դին 5 դրւ.

Կր հրատարակուի պրակ առ պրակ  
տուեցէք լրագրավաճառներէն և զրավաճառներէն

## ՀԻԳԻԱՏ ԱՎԱՆ

Ամէն շարթու կը յանձնաբարենք կարդալ Երուանդ  
անի երգիծարերը, աիգնան ԱՂԱՆ, արտակարգ  
ունակութեամբ և խիստ գեղեցիկ ծաղրանկարնե-  
ճոխացած. գի՞ն 5 դրւ:

## ԲԵՒԵԱՆ ԵՒ ԸՆԿ.

ՊՈԼԻՍ, ՄԻՐՁԵՃԻ, ԿԻՒՆԵՇ ԽԱՆ

Լուսնի — Ծնդի. Ապահովագրութիւն. — Արտ-  
ակամ. — Ներածում. — Ներկայացուցչութիւն:

ՄՈՏ ՕՐԵՆ

“Պ.ԶԱՏ ՄԱՏԵՆԱԾԱՐՅԻ ԹԻՒ-2ը

Զգայացունց եւ սիրային վեպ մը՝ նոյնպէս գեղս  
ուեսական լուսանկարներով

---

**ԳԻՆ 40 ՂՐՅ.**

Եղբայրական Յակոբ Աբրահամիան  
Պատգր Ալի, Ռեփի ԷՅ. Խանի:

Մայ. 2  
2029

2013

ՀՀ Ազգային գրադարան



NL1781509

2029